48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 890 Կ. ՊՈԼԻՍ ՇԻՆԳՇԱԲԹԻ ՄԱՅԻՍ 20 2 ՅՈՒՆԻՍ 1904 17 ՐԱՄԻԼ ԷՎՎԷԼ 1322 — 20 ՄԱՅՍ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պազար Ալի Մաստէի, 38

Խմբագրութեան ստղծած գրութիւններ ետ չեն տրուիր։

Մանզումէյի Էֆքիար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱԳԱՒՈՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنجه بر وسیاسی غزته‌در
صاحبی امتیازی : اوهانس فسه
باب عالی جاده‌سنده نومره ۳۸

ԳԻՆԱՆՈՒՄԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ,
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՌԱՄԻԿԻՆ ՎԵՆԵՏԻԿԸ

Մշտնջենաւորապէս ալիքներու մէջ ծփացող և բազմերանգ է Վենետիկ։

Իր մօզայիքներով, իր սպիտակափայլ, կանաչագեղ և վարդագոյն մարմարիոններով և իր արձաններով հրաշալի մայր եկեղեցի մը ունի։

Ունի խամբօներ և forքիներ, փոքր գաւիթներ՝ չրջապատուած հինցած քնակարաններով, որոնք միայն մէկ ելք ունին՝ uoppoiorphfo այսինքն տուներուն տակէն չինուած կամար մը և որոնք որմափակուածի խորհրդաւոր երեւոյթ մը ունին։

Ունի պալատներ՝ գոթական պատուհաններով, տաճէլակերպ պատշգամներով, մամուռէն կերուած վերնագաւթակներով (perron) զորս կը թրջեն կանաչագոյն և վարդակարմիր ցոլքերով վէտ վէտ և փալփլուն խանալիներուն ջուրերը, պատկերախմբով մը և կամ skforով մը զոր հարիւր անգամ տեսած ես։

Ասիկայ ukrենաւի և կօնsoլի Վենետիկն է։ Ունի եղերքներ և կղզիներ որոնք չրջապատած են նրբակերտ և բարձրաչէն յիշատակարաններով որոնց ամէնքն ալ կարծես մէյմէկ վարդագոյն, դեղնագոյն և ստիտակ բիծեր են դրուած երկնքին և ջուրին կրկնակի թափանցկութեանը մէջ։

Ունի նեղ և օձապտոյտ խալիներ (փողոց) զորս միշտ կը կարեն փոքրիկ կամուրջներ և խալիներէն աւելի նեղկուկ ramիներ, (փողոցի թեւ) որոնք ուրիշ բան չեն եթէ ոչ ճշմարիտ նրբանցքներ երկու մթաղգած պարիսպներուն որմերու միջեւ։

Մեծ Քանալին (Gran Canale) որպէս և ձիուskffայի Քանալին (Guidecca) վրայ ունի՝ կեանք մը չարժուն և գունագեղ, սեւ և սուր կօնսոլներ զոր կը վարեն երկու պսfարrիօլիներ չնորհալիր և բեկեկ կերպով մը, օտարականներով վիշտ լեփլեցուն վաforkքիներ (փոքր չոգենաւեր), նաբրընջագոյն առագաստներով ձկնորսի լայն և տափակ նաւակներ, ջնարակուած և փայլուն զբօսանաւեր, վճառականական ահագին չոգենաւեր որոնց ամէնքը կը սահին կ'երթան միապաղաղ և դալկագոյն մակերեւոյթի մը վրայ։

Եւ կեանք մը ունի ռամկային որ կը վիսայ, կը թափուի և կը մուրայ, և որ ամենուրեք կը թողու իր նկարագեղ կողմը, իր զուարթութիւնը և նոյնպէս իր ազատութիւնը։

Ռամկական Վենետիկը հետաքրքրական և զուարճացուցիչ է և անոր վրայ է որ պիտի խօսինք հիմայ։

Ինչպէս Իտալիոյ ամէն քաղաքներու մէջ, Վենետիկի մէջ ալ, ընարեալ թաղ մը չի կայ, խուժանը ամենուրեք կը չրջագայի ազատօրէն, սակայն պէտք է զայն երթալ տեսնել չուկան՝ անցնելով նեղ և ամէնքն իրարու նման փողոցներէ (calle) որոնց մէջ կը կորսուիս եթէ քսան անգամ ճամբաց չի հարցնես։

Կ'ըսեն որ Իտալացիք քիչով կ'ապրին։ Վենետկոյ մէջ ուտեստը կը զեղու։ Փողոցներուն (քալլէ) երկայնութեանը հաստատուած են խանութներ որոնց առջեւը գտնուող կէս բարձրութեամբ վանդակապատին ետեւ կը տեսնես Ֆրիքէլիներ, այսինքն ալիւրին մէջ կուչտ մը թաթխուած և տապկուած ձուկեր զոր մէկ կողմէն կը տապկեն և մէկ կողմէն կը ծախեն։

Եւ այդ Ֆրիքէլիները այրած իւղի այնպիսի հոտ մը կը բուրեն որ ատոնք ուտել փորձելու համար անպաճառ տեղացի պէտք է ըլլայ։

Ֆրիքէլիներուն քովիկը կը ծախուին, ճիշտ հոս տեղի պէս, բաց խանութներու մէջ, և անագին կողովներու մէջ լեցուած բանջարեղէններ։

Այդ կողովները կը կազմեն՝ ահագին քանակութեամբ՝ կանկառ, ծնեբեկ, աղցան, կառնապիք, Ֆենiոffի, նարինջ։

Բանջարավաճառներուն քովն են հաւ ծախողները։ Տգեղ և նիհար են հոնտեղի հաւերը։ Մսավաճառ չատ քիչ կայ. ձուկն ու հաւեղէնը ուտեստին հիմը կը կազմեն։

Ցնտայ կուգան հացավաճառները որոնք ախորժակ բացող փոքր հացեր կը ցուցադրեն և հացի մեծ զանազանութիւն կայ։ կարագով հաց, կաթով հաց, ձէթով հաց, կարծր կալէթաներ, բարակ փոքր և կեղեւը չափիով զարդարուած հացեր, և խմորի համ ունեցող կակուղ հաց մը՝ որուն մէջը լեցուած է խաղող չամիչներով և զոր չերտ չերտ կը ծախեն. օտարականաց համար ալ կան մասնաւոր հացեր՝ որպէս անիսոնով չինուած գերմանական հացեր և plum-pudding։

Եւ բոլոր այս ուտեստի առարկաներուն մէջէն անցնելով կը հասնինք Ռիալթօի կամուրջը. մարմարեայ այս կամուրջը որ սկսած է չինուիլ 1588 թուականին, երեք կարգ սանդուխ ունի որոնք զուգահեռական երեք փողոցներ կը ձեւացնեն, որոնց մէջտեղինը երկու կողմերէն խանութներով զարդարուած է։ Ընդհանրապէս այդ տեղ է որ չատ ժամն գնով կը ծախուին ամէն տեսակ կերպասներ։ Սանդուխին վրայ անդադար երթեւեկութիւն մը կայ կիներու որոնք՝ չուկայ գացած ատենին հոս ալ կը հանդիպին արդուզարդի վերաբերեալ գնումներ ընելու համար։

Կիները՝ ամէն օրուան համար՝ մոխրագոյն բարդ բուրդով բանուած չալեր կը կրեն, իսկ կիրակի օրերը՝ գեղեցիկ ծաղերով զարդարուն սեւ նուրբ քաչիմիրէ չալեր. իրենց ամենօրեայ չալերուն մէջ փաթթուած տեսնողը զիրենք աղքատ կիներ կը կարծէ, բայց իրենց կիրակի աւուր արդուզարդովը՝ մէյ մէկ դիւթիչ գնչուհիներ կը դառնան։

Կամուրջը իջնելով, ձախ կողմը, վարդագոյն երկայն չէնք մը կայ որ վրան գոցուած ճամբայ մը կը ձեւացնէ որուն ներքեւը հաստատուած են գոհարեղէնաց փոքր կրպակներ։

Մէջտեղը, վրաններու տակ մեծ ցուցադրութիւն մը ուտեստի, բանջարեղէնի, պտղոց, հաւկթի, որոնց առջեւ կը տեսնես արտաքոյ կարգի ոգեւորութիւն մը. չորցած ծեր կիներ, թուխ դէմքով, կանոնաւոր դիմագծերով, չալերը կռնակին. մանկամարդ աղջիկներ, երբեմն սիրուն, գլուխին լաւ մը չտկուած, վէտ վէտ մաղերով որոնց գագաթը սնկուած է չինիոն մը։ Չրջուն փեղկակներ խարp բօսքալի, Նարնջի, Ֆրիւ կլասէի (փոքր փայտի կտորներու անցուած), պաղ պfորkեի. և վերջապէս, Ջրավաճառը իր խոշոր պղնձեայ դոյլովը՝ որուն քով դրուած պատկերազարդ փոքր սեղանի մը վրայ պարապ գաւաթները յաճախորդներուն կը սպասեն։

Եթէ, պատահմամբ, օտարական մը անցնի, ցնցոտիներ հագած տղաքներ, վրանին գլուխին պատռուած ծերուկներ, և կամ թէ մինչեւ անգամ բարեկեցիկ երեւոյթ մը ունեցող կիներ բնաւ ամօթ չեն զգար ձեռքերնին կարկառել uoյsիiio (*) մը խնդրելու համար. ասիկայ երկրին սովորութիւնն է որ չատ բնական բան մը նկատուած է։

Ատ և անդ բաց օդին մէջ Ֆրիքէլի ծախող մը՝ իր ցուցադրութիւնը զարդարած ըլլալու համար սեղանին վրայ դրած է քանի մը պղնձեայ պնակներ որոնք հնութիւն մը կազմեն և զոր ռամիկ դասակարգն Վենետկոյ որպէս և կղզիներուն ձկնորսները ամենայն նախանձախնդրութեամբ պահած են յորդուց որդի, ատոնցմով պճնելու համար իրենց խոնարհ յարկերը։ Այդ պնակները ժԱ. դարէն սկսեալ կը չինուին եղեր Գերմանիոյ մէջ և կը փոխանակուին եղեր Վենետիկեան առարկաներու հետ։ Գրեթէ ամէնուն ալ վրան ուռուցիկ ծաղիկներ և կամ պտուղներ կան, երբեմն ալ մարդու պատկերներ։ Ատոնք մինչեւ հազար ֆրանքի կրնան ծախուիլ եղեր։

Հրմշտկելով, զբօսնելով, աչքդ և միտքդ գրգռուած, կը հասնիս հրապարիան, այսինքն բանջարեղինաց բազարը որ կը գտնուի խանին դարձադիր՝ պէս կամարակապներու ներքեւ։ Քովը գտնուած վաճառատուներուն ցուցադրութիւնները բան մը չեն։ Բանջարեղինաց փոքրիկ բլուրներ կրնամ ըսել, այնքան կանանչի ահագին զանգուած կը կազմեն որուն վրայ նարինջներ մէյ մէկ դեղին բիծեր կ'երեւան։ Դիմացը, խանալին միւս կողմը, ընդարձակ վերնագաւթակով և անդաստակաւոր (portique) չէնքը՝ Ֆօնsտաfo տի Թէskմի կոչուած հոյակապ չէնքն է որուն մէջ ԺԶ. դարուն կեդրոնացած էին զաղթական Գերմանաբնոյ մթերպանոցները և որ այսօրուան օրս թղթատարական և հեռագրական կեդրոնական կայանի մը վերածուած է։

Եւրէբիային առաջքը կապուած են բանջարեղէնները բերող կոնտօլները զորս նորէն ետ պիտի տանին։ Հոն, փոխանակ դանդաղ և շանդալիր յայլերու և յաղնաստանչ ձիերու և էշերու, լրիկ, մնջիկ ու թեթեւասահ կոնտօլներ են որ կը գործեն։ Եւ ապաքէն, Վենետիկի թափանցիկ արշալոյսին, չափազանց սիրուն է տեսնել այդ կանանչեղէններով (verdura) բեռնաւորեալ նաւակներուն սահիլը՝ խանալիներուն երկայնութեանը։

Քիչ մը աւելի անդին, դարձեալ կամարակապներուն ներքեւ, կը գտնուի փkմfkրիան այսինքն ձկնարանը։

Հոյակապ բան մըն է այս ձուկերու չուկան, ուր ցուցադրուած կը տեսնես Ադրիականի բոլոր հարստութիւնը։

Մեր ձուկերէն չատերը հոն կը տեսնես, որպէս վադոս ըսուած ձուկը, տիլ պալըղը կոչուածը, անոյշ ջուրի օձաձուկ, պարդուսնեա, սարտիա, ընտիր սաfոզներ, խոյոր և համեղ փավուրեաներ, ամէն տեսակէ խեցգետիններ, դարազ կոչուած խեցեմորթեր, սուփիաներ, և տեղայիներէն չատ սիրուած մանուշիկ և սեւ գոյն տեսակ մը փոքր ձուկ, և դեռ ուրիշ չատ մը տեսակ ձուկեր։

Ապակեղէն առարկաներու չինութիւնը չատ զարգացած է Վենետիկի մէջ՝ որուն կեդրոնն է Մուրանօ կղզին. ատոնց մէջ ամէն երանգ կը գտնես՝ կարմիր, արծաթագոյն, կապուտակ, վարդագոյն, կանանչկէկ և փալփլուն թափանցիկ, նուրբ և բազմազան։

Իրեն հանդիպակաց է կրանfանալէն, չրջապատուած տպարանքներով որոնց գոթական պատուհաններուն, որպէս և քանդակուած քարէ պատշգամներուն վրայ լոյսը այնպիսի նուրբ գոյներ կը ցոլացնէ որ նոր կը կարծես, և այս ապարանքներուն առաջքը ցիցեր կան որոնք կը ծառային կօnsoլները կապելու համար։ Այս ցիցերը՝ դեղին, կապոյտ, կանաչ, սև, ոսկի գիծերով, ոմանք թուանշաններով, ոմանք ալ թագապսակներով, դասակարգի տեսակ մը բաժանում կը ցուցնեն և ատոնցմով կը հասկցուի չէնքին տիրոջը փարթամութեան որպէս և ճաշակին աստիճանը։

Երբ Զկնարանին սանդուխներէն իջնես, կը տեսնես կօnsoլներ որոնց տիկի ձեւով կլոր կողմեր կապուած են և որոնք տակաւին ոսկի ողջ ողջ բաsաfոզներ և փավուրեաներ փոխադրելու կը ծառային։

Բոլոր այդ ձուկերն որպէս և բոլոր այդ բանջարեղէնները Վենետիկը չբրջապատող կղզիներէն կուգան, այսինքն Մուրանօյէն, Պուրանօյէն, Փալլէսթրինայէն, Սանթօ Մարինայէն և Քիօճիայէն. այս կղզիներն ալ Վենետիկին պէս ծովալճակներ (laguna)են՝ վարդագոյն, դեղին, կապուտակ ներկուած տուներով և կտրուած բանալեներով։

Երիկամարդիկ կամ բանջարեղէն կը մչակեն և կամ օրսի կ'երթան՝ խոշոր և տափակ նաւակներով, որոնց նարնջագոյն առագաստները չատ սիրուն և գողտր երանգ մը կուտան ջուրին և երկնքին դալկագոյն թափանցկութեանը։

Կիներն ալ, իրենց բազմաթիւ պիճիկները հոգալով հանդերձ, կը գործեն իրենց այնչափ հռչակուած ասանթէլան, որ ճչմարիտ հրաշալիք մըն է նրբութեան, զոր կը սորվին Պուրանօյի դպրոցներուն մէջ։

Բոլոր այս երկրագործ և ձկնորս ժողովրդը ըստ բաւականի իր ապրուստը կը ճարէ։

Բարքերնին է հանդարտիկ, նկարագիրնին զուարթ և սիրահար են հանդէսներու։

Այս հանդէսներուն մէջ, հատ մը կայ որ Սանթա-Մարթայի հանդէսը կը կոչուի, և որուն ծագումը չատ հին է և հաստատուած է ի պատիւ տիլ պալըղը կոչուած ձուկին։

Ցունիսի մէջ (այս ամսոյն մէջ չատ առատ է այդ ձուկը), տիլ պալըղը՝ որսի երթալը զբօսանք մ'է եղեր կանոնաւոր։ Որսէն վերջը ծովեզերքը կը հաւաքուին եղեր և քանի մը ձուկերով ազուոր մը կերուխում կ'ընեն եղեր։

Ասոնք պարզ հաճոյքներ են եղեր, բայց և այնպէս ատկէ ալ ճանձրանալով հանդէսը վերածեր են բացօթեայ հացկերոյթներու որոնց մէջ պատուոյ տեղը սկսեր է բռնել շoլիան (լեզուաձուկը)։ այս հացկերոյթները և իրախճանութիւնները տեղի կ'ունենան եղեր Սանթա-Մարթա տօնին օրը։

Այս հանդէսը մասնաւորաբար ծովային է, և ան որ դայն կը զանազանէ միւս բոլոր Վենետիկեան հանդէսներէն, կոնտօլներու այն անհատնում բազմութիւնն է որոնք հոն կը վիսան ամենքն ալ զարդարուն։

Հարուստ դասակարգն ալ հոն կը խաւժէ պերճաշուք նաւակներով՝ ծածկուած փառաւորապէս զարդարուած և փալփլուն վրանակներով։

Ընկերութիւններ կը կազմուին որոնք նուազ ծախքեր չեն ըներ։ Եւ խոնարհ արհեստաւորը, խեղճ գործաւորը իր անշան ռոճիկէն ամէն չաբաթ փոքրիկ խնայողութիւն մը կ'ընէ և իր ընկերներուն հետ կը մանանցի դոլարիքով, ծաղկէ պսակներով և թղթէ լապտերներով զարդարուն նաւակ մ'ունենալու համար։

Հանդէսին համար որոշուած ժամէն չատ առաջ, բոլոր նաւակները չարուած կը կենան փողոցին մօտիկը, զիրենք ցուցադրելու և կամ թէ իրենց անձնիւր ընկերութեանը սպասելու համար, յետոյ ցնծալիր երգերով ճամբայ կ'ելնեն։

Այս գոյնզգոյն նաւակներու բազմութիւնը կանգ կ'առնու. Սանթա-Մարթայի եղերքը և այդ տեղը անմիջապէս բազմամարդու և լուսաշող հրապարակի մը կը փոխուի։

Այն ֆաղաքուժէկ լրիրը, ձայներու և orfkupրաներու ժխորն ու շմորը, և այդ ժողովրդական անսահման հաւաքորդին ցնծութիւն աղաղակները հանդէսին բոլորովին եզակի հանդամանք մը կը դրոշմեն։

Առաւել կամ նուազ ճոխութեամբ սեղաններ կը շտկուին նաւակներուն մէջ։ աղքատ դասակարգը ամենայն ախորժանօք կը ճաշակէ իր համեստ կերակուրը և բնաւ չի ցանկար հարուստին փափուկ կերակուրին։ Եւ արդէն Սանթա-Մարթայի հանդէսը հաճոյից և ըզբօսանքի հասարակութիւն մը կ'ստեղծէ։

Ամէն մարդիկ եղբայր կ'ըլլան իրարու։

Կրարու հետ կը խօսուին առանց իրարու ծանօթացած ըլլալու, և գաւաթները կը շրջագայեն մէկ նաւէն միւսը։

Բայց խրախճանութիւնը միայն ծովային վրայ չէ որ ապրի կ'ունենայ. ցամաքը մարդերով կը վիսայ։ Մաքfեռ և Քամիօ Սանթա-Մարթա կոչուած հրապարակները լուսաւորութիւններու մէջ կը շողշողան։ Սրճարանները, ամենայտին պանդոկները լեփ լեցուն են մարդով, և տեղայ չդոյութեան պատճառաւ, խորովանօթներն ու կասկարանները փողոցներուն ճիշդ մէջտեղերը կը գործեն։

Ֆրիքէլիներ կը ծախուին՝ որոնց համար հոգի կուտայ Վենետիկցի ժողովուրդը, և հետաքրքրականը սա է որ այդպիսի հանդէսի մը մէջ, ուր առատօրէն և անվերջանալի կերպով կը ճնկեն, ջրաճառներն ալ աղէկ գործ կը տեսնեն։

Եւ սակայն ժամերը կը սահին, առաւօտ կ'ըլլայ, և ժողովուրդը, որ հանդէսը տակաւին երկարել կ'ուզէ, կ'երթայ ողջունելու արշալոյսը Էրէkrիայի բանջարեղէններուն և պտուղներուն միջեւ և կը տարածուի Ախալեսյի սրճարաններուն մէջ։

Սանթա-Մարթայի հանդէսէն վերջը տակաւին կան ուրիշ նոյնանման հանդէսներ։ Ատոնք միշտ կը կայանան նաւակով երթալու մէջ, առաւօտ կամ իրիկուն, որոշեալ տեղ մը՝ երկար բարակ և զուարթօրէն fեՖ ընելու։

Եւ, մինչդեռ դիւրակեաց Վենետիկցիներ փակուած կը մնան իրենց տեսակէն ոճրագործութիւն մ'էր, որուն ծանրութիւնը աղէկ գնահատած էր ապահովագրողը ու անոր համար կը պնդէր իր պահանջկոտութեան վրայ, վստահ ըլլալով որ իր առաջարկները որչափ ալ ծանր ըլլան բացարձակ մերժումի պիտի չդատապարտուին կայծակեանի կողմէ։

Շահամոլութիւնը այն աստիճան կուրցուցած էր վաճառականը, որ չէր խորհեր թէ ասանկ սրիկայի մը գործակցութենէն ի՞նչ օգուտ կարելի էր քաղել, մանաւանդ որ եթէ գործադրել յաջողէր իսկ իր ծրագրած չարիքները, անոնք բաւական պիտի ըլլային Պարգեւեանի աղջիկը զաւակին հետ ամուսնացնելու և հասարուին հարստութիւնը իրեն փոխանցելու։ Ուրիշ պարագաներու մէջ բաւական հեռատեսութիւն ունէր Կայծակեան՝ ըրածը թողածը գիտնալու, բայց հիմա որ ագահութեան ախտէն վարակուած էր, առանց եղբակցութիւնը նկատողութեան առնելու՝ և ապահովագրողին ճամարտակութենէն ա՛լ աւելի քաջալերուած՝ կը մզուէր գործի մէջ, կարելի եղածին չափ Բոլի նուազ շահաբաժին տալու խնդիրին վրայ միայն խորհելով։

Երիտասարդ ապահովագրողը՝ չտին մեծ ձեռք անցընելու համար պզտիկը զոհել անհրաժեշտ նկատելով գրպանի նամակը հանեց ու զայն խօսակիցին ներկայելով,

—Տեսէ՛ք, ըսաւ, ես առաջին փորձը կուտամ անկեղծութեանս, ահաւասիկ նամակը, դուք հինգ ոսկի չառնչարկեցի՞ք ինձ և այդ գումարը բաւական արդէք մը չունի՞ աչքիս. ես ինքնայօժար կը հրաժարիմ այդ շահէն. կարդացէք նամակը, ահաւասիկ։

Հայր ու տղայ մեծ հետաքրքրութեամբ հակեցան նամակին վրայ, մինչդեռ Բոլ հեռուէն անոնց երկուքին ընթացքը կը դիտէր հասկնալու համար թէ նամակը ի՞նչ ապաւորութիւն պիտի ընէ երկուքին ալ վրայ։

Կէկկուառ, նամակին վրայ աչք մը պտրտցնելէ ետք, անմիջապէս ճանչնալով մորը ձեռագիրն ու չկրնալով զարմացումը զսպել,

—Մա՛յրս, գոչեց։

Կայծակեան ալ նոյնպէս ճանչցաւ կնոջը գիրը և վայրկենապէս կատաղութիւնով լեցուեցաւ. սակայն Բոլի առջեւ ամէն գաղտնիք չպարզելու խոհեմութեամբ զսպեց ինքզինքը ու գրասեղանին տակէն Կէկկուառի ոտքին կոխեց՝ զայն լռեցնելու համար։ Ասանկ դարձուածները չէին կրնար գաղտնի մնալ ապահովագրողէն որ դիմացինին հոգիին խորը կը կարդար, երբ մանաւանդ ամենագոյն տեղեկութիւն մը ունենար անցեալէն. ուստի անմիջապէս կռահեց որ իր ենթադրածէն չատ մեծ գաղտնիք մը կայ այս գործին մէջ և տիկին Կայծակեանն է Հրաչեայի այս ազդարարութիւնը ուղղողը։ Պարագան չատ վճռական էր և Կայծակեանի վրայ ճնշում բանեցնելու համար անհրաժեշտ էր ղգացնել անոր թէ թափանցած է գաղտնիքին, ուստի խօսքը Կէկկուառի ուղղելով,

—Մայրս, ըսիր, եռեւը չբերիր, ըսաւ, մորդ չէ՞ այս գիրը, ինչո՞ւ արձակ համարձակ չես խօսիր ղգացած տպաւորութիւններդ։

Երիտասարդը կակղեց, առանց որոշ պատասխան մը տալու։

—Բայց դուք անկեղծ ըլլալու կամք ցոյց չէք տար, յարեց Բոլ, ինչ որ գործին յաջողութիւնը ջուրը ձգելու պատճառ կրնայ ըլլալ։ Երբ այս նամակը ձեռք անցուցած եմ, բնական է որ զայն գրողն ալ գիտնամ, մայրդ է այս՝, միւսիւ Կէկկուառ, այս նամակը գրողը և դուք ինձմէ ծածկել կը ջանաք զայն։

Կայծակեան չուզելով ասանկ չաղակրատ սրիկայի մը բերանը ձգել իրենց ընտանեկան գաղտնիքը.

—Չէ՛ միւսիւ Բոլ, ըսաւ, չեմ նեղեր որ այնչափ առաջ երթաս ու բերես։ Գիտե՞ս արտասանած խօսքիդ նշանակութիւնը։ Ինչ ըսել կ'ուզես, Կէկկուառին մայրը ինչո՞ւ ըլլայ այս նամակը գրողը. կ'աղաչեմ քիչ մը կրեռ խօսքերդ, ես ամէն բանի կը ներեմ բայց երբ յարգանքի պակասութիւն տեսնեմ չեմ կրնար դիմանալ ու կը պոռթկամ։

—Ես անկեղծութենէ չեմ կրնար շեղիլ, պատասխանեց Բոլ որ ասանկ դարձուած քներէ չընկճուելու չափ փորձառութիւն ունէր, գիտցածս նոյնութեամբ կ'ըսեմ գործին յաջողութեանը համար. որովհետեւ իբրեւ առեւտրական ամէնէն չահաւէտ գործը կը նկատեմ այս խնդիրը և չեմ ուզեր որ անիմաստ գաղտնապահութիւններով, փափկանկատութիւններով վտանգի ենթարկեմ ստանալիք մէկ քանի հազար սանկի չահաբաժինս, որ գուցէ հիմնական դրամագլուխ մը ըլլայ ինձ համար. հետեւաբար եթէ դուք այ իմ չահակիցս էք պէտք է գիտնաք որ սիկին Կայծակեանն է այս նամակին հեղինակը և հայր ու որդի Կայծակեաններն են նախապէս Հրաչեայի ծուղակ լարողները։

Կայծակեան կատաղութենէն կապարմիր կտրած սկսաւ խոժոռ ակնարկներ ուղղել Կէկկուառի, վստահ ըլլալով որ անոր անճարակութեան երեսէն հրապարակուած է գաղտնիքը։ Արդարեւ այս ատոր չահախնդիր ձեռնարկին մէջ պիտի գործակցէր ապահովագրողին, բայց այս ատիճան անոր անձնատուր ըլլալն ալ հպարտութեանը կը դպչէր, ուստի ինքզինքը արդարացուցնելու փորձ մը ընելով.

—Շիտակը անքաղաքավարութեան այս աստիճանը չէի սպասեր, ըսաւ, եկաք համոզեցիք, գործին գլուխ կանգնեցուցիք մեզ, հիմա ալ առանց քաշուելու կը խօսիք այնպիսի բաներ, որոնք ներելի չեն կենցաղագէտ մարդու մը համար։

—Ես առանց դրական ապացոյցի բան չեմ խօսիր Կայծակեան էֆէնտի, յարեց Բոլ չարունակելով անտարբեր դիրքը, ի՞նչ հարկ ատանկ ձեւերու, ինչո՞ւ պարապ խօսքերով ժամավաճառ ընենք զիրար, գործի մարդ ըլլանք, աս գործը մեր երկուքին ալ նպաստաւո՞ր է թէ ոչ. հեղինակութեան փառքին վրայ ինչո՞ւ վիճինք, ո՛վ կուզէ թող յղացած ըլլայ, բաւական է որ արդիւնքը մենք պիտի քաղենք. հիմա թուղթ գրիչ տուէք ինձ, պարզ երկտող մը պիտի գրեմ որուն տակը բաւական է որ ստորագրութիւն մը դնէք։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹՈՒՐԹՕՆԸ 75

ՖԱՍՓՍ

ՈՍԿԻՆԵՐՈՒ ՃԱՄԲՈՒՆ

ՎՐԱՅ

ՎԷՊ

ՏԵՂԱԿԱՆ-ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԷ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ը.

Խրլավուզչէի սակարկութիւնը երկարատեւ բանակցութեան մը դուռը բացաւ Բոլի ու Կայծակեանի միջեւ որ ամէն ճիգ կը թափէր բերնէն պաշտօնապէս խոստում մը չհանելու համար, մինչդեռ ապահովագրողը դիմացինէն հարիւրապատիկ աւելի խրամանկ՝ զբաւոր յանձնառութիւն մը կը պահանջէր որուն մէջ որոշապէս բացատրուած ըլլար իր ստանալիք վարձքին քանակութիւնը։ Խրլավուզչէիը երեւոյթները փրկելու համար պատրաստուած բացատրութիւն մ'էր միայն, առաջադրուած գործին իսկական անունը ստոր

զարձակ վերնագաւթակով և անդաստակաւոր (portique) չէնքը՝ Ֆօնsտաfo տի Թէskմի կոչուած հոյակապ չէնքն է որուն մէջ ԺԶ. դարուն կեդրոնացած էին զաղթական Գերմանաբնոյ մթերպանոցները և որ այսօրուան օրս թղթատարական և հեռագրական կեդրոնական կայանի մը վերածուած է։

Եւրէբիային առաջքը կապուած են բանջարեղէնները բերող կոնտօլները զորս նորէն ետ պիտի տանին։ Հոն, փոխանակ դանդաղ և շանդալիր յայլերու և յաղնաստանչ ձիերու և էշերու, լրիկ, մնջիկ ու թեթեւասահ կոնտօլներ են որ կը գործեն։ Եւ ապաքէն, Վենետիկի թափանցիկ արշալոյսին, չափազանց սիրուն է տեսնել այդ կանանչեղէններով (verdura) բեռնաւորեալ նաւակներուն սահիլը՝ խանալիներուն երկայնութեանը։

Քիչ մը աւելի անդին, դարձեալ կամարակապներուն ներքեւ, կը գտնուի փkմfkրիան այսինքն ձկնարանը։

Հոյակապ բան մըն է այս ձուկերու չուկան, ուր ցուցադրուած կը տեսնես Ադրիականի բոլոր հարստութիւնը։

Մեր ձուկերէն չատերը հոն կը տեսնես, որպէս վադոս ըսուած ձուկը, տիլ պալըղը կոչուածը, անոյշ ջուրի օձաձուկ, պարդուսնեա, սարտիա, ընտիր սաfոզներ, խոյոր և համեղ փավուրեաներ, ամէն տեսակէ խեցգետիններ, դարազ կոչուած խեցեմորթեր, սուփիաներ, և տեղայիներէն չատ սիրուած մանուշիկ և սեւ գոյն տեսակ մը փոքր ձուկ, և դեռ ուրիշ չատ մը տեսակ ձուկեր։

Ապակեղէն առարկաներու չինութիւնը չատ զարգացած է Վենետիկի մէջ՝ որուն կեդրոնն է Մուրանօ կղզին. ատոնց մէջ ամէն երանգ կը գտնես՝ կարմիր, արծաթագոյն, կապուտակ, վարդագոյն, կանանչկէկ և փալփլուն թափանցիկ, նուրբ և բազմազան։

Իրեն հանդիպակաց է կրանfանալէն, չրջապատուած տպարանքներով որոնց գոթական պատուհաններուն, որպէս և քանդակուած քարէ պատշգամներուն վրայ լոյսը այնպիսի նուրբ գոյներ կը ցոլացնէ որ նոր կը կարծես, և այս ապարանքներուն առաջքը ցիցեր կան որոնք կը ծառային կօnsoլները կապելու համար։ Այս ցիցերը՝ դեղին, կապոյտ, կանաչ, սև, ոսկի գիծերով, ոմանք թուանշաններով, ոմանք ալ թագապսակներով, դասակարգի տեսակ մը բաժանում կը ցուցնեն և ատոնցմով կը հասկցուի չէնքին տիրոջը փարթամութեան որպէս և ճաշակին աստիճանը։

Երբ Զկնարանին սանդուխներէն իջնես, կը տեսնես կօnsoլներ որոնց տիկի ձեւով կլոր կողմեր կապուած են և որոնք տակաւին ոսկի ողջ ողջ բաsաfոզներ և փավուրեաներ փոխադրելու կը ծառային։

նիզ եկածը խօսես. գիտե՞ս արտասանած խօսքիդ նշանակութիւնը։ Ինչ ըսել կ'ուզես, Կէկկուառին մայրը ինչո՞ւ ըլլայ այս նամակը գրողը. կ'աղաչեմ քիչ մը կրեռ խօսքերդ, ես ամէն բանի կը ներեմ բայց երբ յարգանքի պակասութիւն տեսնեմ չեմ կրնար դիմանալ ու կը պոռթկամ։

—Ես անկեղծութենէ չեմ կրնար շեղիլ, պատասխանեց Բոլ որ ասանկ դարձուած քներէ չընկճուելու չափ փորձառութիւն ունէր, գիտցածս նոյնութեամբ կ'ըսեմ գործին յաջողութեանը համար. որովհետեւ իբրեւ առեւտրական ամէնէն չահաւէտ գործը կը նկատեմ այս խնդիրը և չեմ ուզեր որ անիմաստ գաղտնապահութիւններով, փափկանկատութիւններով վտանգի ենթարկեմ ստանալիք մէկ քանի հազար սանկի չահաբաժինս, որ գուցէ հիմնական դրամագլուխ մը ըլլայ ինձ համար. հետեւաբար եթէ դուք այ իմ չահակիցս էք պէտք է գիտնաք որ սիկին Կայծակեանն է այս նամակին հեղինակը և հայր ու որդի Կայծակեաններն են նախապէս Հրաչեայի ծուղակ լարողները։

Կայծակեան կատաղութենէն կապարմիր կտրած սկսաւ խոժոռ ակնարկներ ուղղել Կէկկուառի, վստահ ըլլալով որ անոր անճարակութեան երեսէն

հրապարակուած է գաղտնիքը։ Արդարեւ այս ատոր չահախնդիր ձեռնարկին մէջ պիտի գործակցէր ապահովագրողին, բայց այս ատիճան անոր անձնատուր ըլլալն ալ հպարտութեանը կը դպչէր, ուստի ինքզինքը արդարացուցնելու փորձ մը ընելով.

—Շիտակը անքաղաքավարութեան այս աստիճանը չէի սպասեր, ըսաւ, եկաք համոզեցիք, գործին գլուխ կանգնեցուցիք մեզ, հիմա ալ առանց քաշուելու կը խօսիք այնպիսի բաներ, որոնք ներելի չեն կենցաղագէտ մարդու մը համար։

—Ես առանց դրական ապացոյցի բան չեմ խօսիր Կայծակեան էֆէնտի, յարեց Բոլ չարունակելով անտարբեր դիրքը, ի՞նչ հարկ ատանկ ձեւերու, ինչո՞ւ պարապ խօսքերով ժամավաճառ ընենք զիրար, գործի մարդ ըլլանք, աս գործը մեր երկուքին ալ նպաստաւո՞ր է թէ ոչ. հեղինակութեան փառքին վրայ ինչո՞ւ վիճինք, ո՛վ կուզէ թող յղացած ըլլայ, բաւական է որ արդիւնքը մենք պիտի քաղենք. հիմա թուղթ գրիչ տուէք ինձ, պարզ երկտող մը պիտի գրեմ որուն տակը բաւական է որ ստորագրութիւն մը դնէք։

(Շարունակելի)

ապարանքներուն մէջ, ապարանքներ որոնք դուրսէն փիլկածի երեւոյթ մը ունին և ներսէն ալ ստէպ հոյակապ բաներ են, անդին օտարականներ, ուղեցոյց ի ձեռին, կը վազեն, կը վազվզեն տեսնելու համար բոլոր եկեղեցիները, բոլոր կղզիներն ու բոլոր քաղաքները, որոնց վրայէն սիրատարփ էակներ կը սահին կ'անցնին կօնտօլաներով, ըլլայ լուսաւոր ժամերու մէջ, ըլլայ խորհրդաւոր ժամերու մէջ, — ժողովրդական բոլոր այդ կեանքը՝ նկարագեղ, գունագեղ և զուարթագեղ, կը վիսայ սա երկու կեդրոններուն շուրջը՝ Էրպէրիա և Փkuմէրիա։

Այս զեղուն Վենեսիկը զոր առաջ Ճորդնները (ciceroni) ձեզի չեն ցուցներ, ոչ նուազ չահագրգռական և ոչ ալ նուազ գեղեցիկ է Սրբոյն Մարկոսի հրապարակին, Գեղարուեստից Ակադեմիային և ծովաձկներուն (laguna) դասական քաղաքն, և իր գեղապայծառ գոյներուն փաղփփիւնը շատ լաւ կը յարմարի իր ալիքներուն կապոյտին և իր երկնքին չքեղութեանը։

Ա. Ռ.

ՊԱՐԶ ԽՕՍՔԵՐ

ԿԱՆԿԱՌԻՆ ԱՌԹԻՒ

Հիւանդանոցի կանկառներն օրուան խնդիր եղան այս օրերս և իրենց մեծաքանակ վաճառումով ցոյց տուին որ մեր համայնքը գիտէ առաջնութիւն տալ բարեսիրական հաստատութեան մը նպաստին համար ծախսուած ո՛և է ապրանքի, երբ մանաւանդ, տնտեսական անվիճելի օրէնքին համաձայն, նկատի առնուին մրցումի պայմանները։ Ամէն թաղի և գիւղի մէջ, ամէնէն խնայասէր ընտանիքներն իսկ սիրայօժար գնեցին իրենց ղրկուած կանկառները, քանի որ այս կերպով չէ թէ միայն Հիւանդանոցին պիտի նպաստէին, այլ նաեւ ուրիշ ո՛և է վաճառորդէ մը ալ արդէն այն գնով ծախու պիտի առնէին։ Էսնաց ընտանիքներէն ո՛չ մէկը մինչեւ հիմա մտքէն անցուց, կարծենք, Հիւանդանոցի կանկառներն իրեն բերողին առաջարկել որ ուրիշ վաճառորդներէ պակաս գնով տայ։ Եւ սակայն հարուստին մէկին, որ իր անուան առթիւ ամէն տարի սարքած երեկոյթին համար անագին գումարներ կը ծախսէ, այն հիանալի գաղափարն յղացաւ և իրեն ղրկուած կանկառները, որոնք ուրիշ ո՛չ մէկ տեղ 20 ֆր.ի գնել առաջարկեց, իրեն ոգեկոչ եկած առիթէն օգտուիլ ուզելով։ Այսքան գործնականութիւն մտքէ կ'անցընէ՞ք։

ՍԻՄԷՈՆ ԾԵՐՈՒՆԻ

ԱՐՏԱՔԻՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԿԱՅՑՈՒԹԻՒՆԸ

ՄԻՇՏ ՔԻՆԶԷՈՒՆ

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԸՆԹԱՑՔԸ

ԶՕՐԱՎԱՐ ՄԱՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Քինչէուի ճաքոնական յաղթանակը փայլուն անցք մը եղաւ, որով երկրորդ անգամ ուժգնապէս հաստատուեցաւ թէ Ճաքոնցիք ցամաքային պատերազմն ալ էին և թէ ճաքոն զօրքերը օժտուած էին յամառ քաջասրտութիւնով մը և արագաշարժ ռազմավարութեամբ մը։

Վերջին ճակատամարտին մասին տեղեկութիւնները ճաքոնական աղբիւրէ հասած են. ասիկայ բնական էր, որովհետեւ Ռուսերը քշուեցան Բորթ Արթուր, զուրկ ո՛և է յարաբերութենէ կեդրոնական բանակին հետ։

Քինչէուի գրաւումը և Նունշանի այնքան անառիկ դիրքէն Ռուսերուն վտարումը, մեծ յաղողութիւնն էր Ճաքոնցի զօրավարներուն այն յեղակարծ և ծածուկ յատակագիծին, որով այնքան անուն սկսան շահիլ, ռազմական աշխարհին մէջ։

Եւրոպայի բոլոր զինուորական քննադատները կը գովեն Ճաքոնի բանակին այդ փայլուն յաղթանակը, ի վեր հանելով ճակատամարտին դիրքին կարեւորութիւնը։ Ֆրանսերէն թերթերն ալ չեն ուրանար վերջին յաղողութեան մեծութիւնը։ Թաճ կ'ըսէ թէ Քինչէուի ճակատամարտը ճաքոնական բանակին գործօն և ճարտար ռազմավարութեան շքեղ մէկ ապացոյցն է։ Եթէ 25ի և 26ի առտուան պայքարին առաջին շրջանին մէջ, Ճաքոնցիք դիրքի առաւելութիւն ունէին, շրջապատած ըլլալով Քինչէուն, Նունշանի բլուրին վրայ, վերջին շրջանին մէջ՝ ընդհակառակը՝ Ճաքոնցիք ճակատ ճակտի՞ւ ետ մղեցին Ռուսերը, իրենց պաշտպանական խորտերէն և զանոնք վարեցին բուռն ուժով։ Կը մնայ ըսել թէ դիրքը յանկարծական յարձակումով գրաւուեցաւ. բայց Մալաքօֆի ճակատամարտէն գիտենք թէ յարձակում մը ինչի՛ կը նստի, երբ մանաւանդ այդ յարձակումը Ռուսերուն դէ՛մ է որ կը մղուի։

Այս ճակատամարտին գլխաւոր արդիւնքը սա է որ Ճաքոնցիք Քինչէուի անցքը բռնադատեցին, ինչ որ Բորթ-Արթուրի ճամբան կը բանայ իրենց առջեւ։ Քինչէուի և Թալիէնուանի երկու ծոցերը երկու կողմէն սեղմելով Լիաօ-Թունկ թերակղզին, մէջտեղը կը ձգեն 4 քիլոմէթր լայնքով պարանոց մը միայն, զոր այժմ գրաւած են Ճաքոնցիք, չէզոքացնելով թերակղզիին ստորին մասը։ Երկու ծոցերէն կը ոռմբակոծուի այս պարանոցը, որով ճաքոնական նաւատորմը կը գործակցի բանակին։ Այս պարագան մեծ ուժ մըն է Ճաքոնցիներուն համար, որոնք պիտի կրնան ետ մղել ո՛և է ռուսական առաջխաղացում դէպի Բորթ-Արթուր, եթէ ստոյգ է որ Ռուրօքաթքինի բանակը վար կ'իջնէ։

ԲՈՐԹ-ԱՐԹՈՒՐ

Քինչէուի ճակատամարտէն ետք ռուսք Բորթ Արթուր քշուեցան։ Թօկիօ վերջին անգամ մըն ալ փորձեց ծակը խցել և դարձեալ չյաջողեցաւ։ Այժմ ամէն ուշադրութիւն դարձած է Բորթ-Արթուր։ Ոչ մէկ լուր կայ սակայն, քանի որ մէկուսացուած է այս բերդաքաղաքը։ Բեթերսպուրկ հասած ամէն լուր անգլիական կամ ամերիկեան աղբիւրներէ են։ Բոլոր պանդոկներուն և քլիւպներուն մէջ կախուած են այդ լուրերը, զորս ո՛չ կ'ուրանայ և ոչ ալ կը հաստատէ ռուս կառավարութիւնը։ Պաշտօնական ո՛և է լուր չկայ։ Ծ. Արեւելքի Ճիպրալթարին պաշարումը սկսած կրնայ նկատուիլ։ Ռուսք կրսեն թէ քաղաքը պիտի դիմանայ։ Ճաքոնական Սպայակոյտը բնաւ ակնարկութիւն չըներ անոր գրաւման դժուարութիւններուն վրայ։ Ռուսք ամուր դիրքեր ունին հոն և բաւականաչափ պաշար։ Բաղաքին պահապան զօրայ և ճաքոններու միջեւ ճակատ ճակատի կռիւ մը դեռ անհաւանական է։ Այս մասին ճաքոնական յատակագիծը անծանօթ է։

Պատերազմին սկիզբը այս բերդաքաղաքը անառիկ չէր։ բայց կորսուած ժամանակէն օգուտ քաղեցին ռուսք և երեք ամիս անընդհատ թնդանօթ, զէնք և ուտեստ ղրկեցին պաշտպանողական դիրքեր չենելով մէկտեղ։ Այս մասին ծախքերը որոնք կրկին էին, նկատի չառնուեցան։ Բիժոնի ծոցը և ուրիշ կեդրոններ հեռաձայնով կապուեցան կեդրոնին, և հսկողութեան սպասարկութիւնը այսպէսով կատարելութեան հասաւ։ Ճաքոնցիք 20,000 հոգի կայ կրսեն Բորթ-Արթուրի մէջ։ Դալով ուտեստեղէնի խնդրոյն, վախնալիք բան մը չեն նկատեր զայն։ Աղէկ մթերք ունի քաղաքը։ Պատերազմին սկիզբը վաճառականներուն ձեռք 6 ամսուան ուտեստ կար։ Անկէց ի վեր երկաթուղիները պաշար տարած են հոն։ Մինակ թարմ միսի պակասը զգալի պիտի ըլլայ կրսեն, սակայն ասոր տեղն ալ կրնան բռնել պահածոները։

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

Ծ. Արեւելքի պատերազմին ներկայ տագնապալից կացութեան մէջ Չինաստանի հետեւելիք ընթացքը ամէնէն աւելի կասկածի ենթակայ է։ Օտար պետութեանց ներկայացուցիչները տիրող մտահոգութեան, այսինքն Չինաստանի ալ պատերազմին մասնակցութեան առաջքը առնելու համար կրկին և կրկին դիմում ըրին և Երկնային կայսրութիւնն ալ կրկնեց իր չէզոքութեան յայտարարութիւնները։ Սակայն այս մասին ապահովութիւնները ուէ՞ վերջնական վիճակ չեն նկատուիր դեռ քանի որ զօրավար Մաի ծանօթ բանակը զրգռիչ ընթացք մը առեր է կ'ըսեն և քանի որ Չինաստանի հիւսիսակողմի մէկ նահանգին մէջ օտարատեաց շարժում մը սկսեր է։

Բարիզեան թերթի մը Բեքինի թղթակիցը այս չէզոքութեան յարատեւութեան մասին կասկածներ կը յայտնէ։ Հետեւեալը կը հեռագրէ իր թերթին։

«Կ'իմանամ թէ պատերազմ ուզող կուսակցութիւնը մեծ ջանքեր կ'ընէ չինական կառավարութեան մէկ կողմ ձգել տալու համար չէզոքութիւնը։ Զորս պաշտօնատարներ կայսեր ներկայացուցին այս մտօք պատրաստուած տեղեկագիր մը, բայց կառավարութիւնը գոնէ՝ այս պահուն այդ ճամբուն հետեւելու երեւոյթը չունի։ Մանչուրիոյ մէջ տեղի ունեցող եղելութիւնները պիտի ճչդեն իր ընթացքը, կա՛մ չէզոքութիւնը, կա՛մ միջամտութիւնը։»

Զօր. Մաի բանակը ուշադրութեան առարկայ եղաւ իր առաջխաղացման համար։ Նիւ Եորք Հերալդ լրագիրը, Մայիս 27 թուակիր հետեւեալ հեռագիրը կը հրատարակէ իր վերջին թիւին մէջ, Մայի բանակետղէն քաշուած.—

«Զօր. Մա կը հերքէ այն զրոյցը թէ չինացիք Շաօ-Եանկի և Քինչէուի մէջ յարձակած են ռուսերուն վրայ։ Պարէն և ռազմամթերք կը պակի բայց մարդ, դրամ և ուտեստ ղրկուած են դէպ ի հիւսիս, Մոնկոլեան դրօշի տակ։ Իր զօրքերը կը մարզուին ամէն օր, բայց մեծ արժանիք մը չունին։ Ճաքոնական յաջողութիւնները քաջալերած են չինացիները. ճամբորդող օտարականներուն կ'ընկերանան զօրքերու խումբ մը։»

Տէյլի Մէյլի թղթակիցը հետեւեալը կը հեռագրէ Սինմէնթինկէն.—

«Լուր առնելով թէ ընդհարումներ տեղի ունեցած են ռուսերուն և Զօր. Մայի բանակին միջեւ, անմիջապէս Սինմէնթինկ գացի, ուր հաստատեցի թէ ամէն ինչ խաղաղ է։ Բաղաքին մէջ միայն 20 ռուս կայ, նաեւ 400 խաղաղաներ Լիաօ գետակին վրայ, շուրջ 13 քիլոմէթր արեւելք Մուքտէն տանող մեծ ճամբան։ Ռուսք մեծաքանակ ուտեստ կը գնեն այս տեղէն և աղէկ կը վճարեն։ Այս քաղաքին և Մուքտէնի միջեւ հաղորդակցութիւնները չեն կտրուած։ Քննութենէ կ'անցուին այն ամէն անձերը և վաճառքները որոնք Մուքտէն կը մտնեն։ Մուքտէնի մէջ այժմ 2000 ռուս զօրք միայն կայ։»

Մանչուրիոյ ռուսական իշխանութիւնները տեղեկագրած էին Բեքինի ռուս դեսպան Մ. Լէսարի, որպէս զի զօր. Ման ետ կանչել տայ սանմանադրելուխէն։ Շատ մը Բուենկուզ խումբերու ջնջումէն հաստատուեցաւ թէ մանչուրիական աւազակները զէնք և ռազմանիթ կ'ստանան Մայի բանակէն, և թէ իրենց մէջ չենայի կանոնաւոր զօրքեր ալ կային։ Կը յայտարարուի թէ Մ. Լէսար զօր. Ման ետ կանչել պահանջելով յարաբերութեանց խզման գործ մը չպիտի կատարէ Չինաստանի հետ։ Ռուսք չեն կարծեր որ Մա և իր բանակը միջամտեն պատերազմին, կ'ըսեն թէ երկու զօրաբաժին բաւ է պարտութեան մատնելու համար չինական բոլոր ուժերը Բէյէլիի մէջ և ամէն միջոց ձեռք առնուած է որպէս զի կեդր. Ասիոյ ռուս զօրքերը մտնեն չինական Թաթարիստան, այն պարագային ուր երկնից կայսրութիւնը միանայ Մեծագոյն Արեւու կայսրութեան հետ։

* * *

ՏՈՒԶԱՆ 26.—Խաղախները միշտ կը պտտին Ցէնկ-Հուանկ-Զէնկի հիւսիս արեւմտեան և հարաւ արեւմտեան կողմերը, 16էն 24 քիլոմէթր շրջանակի մը մէջ։ Այս պատճառով միշտ ընդհարումներ տեղի կ'ունենան որոնց միջոցին Ռուսք ետ կը մղուին։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ. 27. — Պալթիկի նաւատորմը երկու մասի պիտի բաժնուի և մէկ մասը պիտի մեկնի յուլիսին, դէպ ի Ծ. Արեւելք։ Զէմուլբոյի առջեւ Ճաքոնցիներուն կողմէ ընկրկումած Վարեակ յածանաւին հրամատարը նաւապետ Ռուսնիէվ հրամատար կարգուեցաւ Անտրէ Բէրվազվանի զրահաւորին, որ մեկնող նաւաբաժնին մէջ պիտի գտնուի։ Զինուորական վարժարաններու մէջ իրենց ուսումը այս տարի աւարտողները, առաջիկայ յունիս 3ին, կանխահաս կերպով սպայ պիտի անուանուին, պատերազմին պատճառաւ։

ԼՈՆՏՈՆ 27.— Թոքիոյէն իտալական թերթի մը քաշուած հեռագիրը կ'ըսէ թէ Ռուրօքաթ քին և Օքու զօրավարներուն բանակները համաձայնութեամբ կը գործեն Ցէնկ-Հուանկ-Զէնկի ճամբուն վրայ, ինչ որ անկարելի կ'ընէ զօր. Ռուրօքաթքինի դատ դատ յարձակիլ իւրաքանչիւր բանակի վրայ։

ՊԷՐԼԻՆ.—«Բէօլնիշէ Զայթունկ»ի Բեթերսպուրկի թղթակիցը կ'ըսէ թէ զօր. Ռուրօքաթքին իբր գործօն բանակ Մանչուրիոյ մէջ իր տրամադրութեան տակ ունի 92,000 զօրք և 268 թնդանօթ։ Ասոնցմէ դուրս են երկաթուղին պահպանող զօրքերը, և զանազան կեդրոններու մէջ ռուսական հիւսիսակողմի մէկ նահանգին մէջ օտարատեաց շարժում մը սկսեր է։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ. — Անգլիական և գերմանական լրագիրներ կ'ըսեն թէ ռուսական բանակին թնդանօթները անկատար են։ Թնդանօթաձիգ զօրավար մը սապէս կը պատասխանէ այս կարծիքին.—

«Ռուսական թնդանօթը պատուական է։ Իր ռումբերը 15 մղոն կ'երթան, մինչ ճաքոնականները 14 մղոն։ Ռուս թնդանօթաձգութեան արագութիւնը 2000 մէթր է մէկ երկվայրկեանի մէջ, մինչ ճաքոնականը 1476 մէթր։ Ռուսք մէկ վայրկեանի մէջ 10 հարուած կրնան արձակել, մինչ թշնամին 5 հատ միայն։ Մեր թնդանօթներուն բերանը 3 բթամատ է, մինչ ճաքոնցիներունը 2.9։ Մեր կրակին ուժը ճաքոնցիներէն մէկ աւելի է։ Իրաւ է, ռուսական թնդանօթը ծանր է ճաքոնականէն, բայց մեր ձիերը աւելի ուժով են, աւելի ընտիր քան մեր թշնամիներինը։

ԻՆՉՊԷ՞Ս ՄԵՌԱՒ ՄԱՔԱՐՈՎ

Բէրօքավլովսքի նաւապետ Եաքովլէվ, որ ծանրապէս վիրաւորուած էր ալէտքին պատուն, Բեդերսպուրկի մէջ կ'ընդունի հիմա շատ մը այցելուներ, որոնք տեղեկութիւն կ'ուզեն, մանրամասնութիւն կը պահանջեն ազէտքին մասին։ Տիկ. Եաքովլէվ կ'ըսէ թէ հրամատարը չափազանց յոգնած է և տակաւին կը տառապի իր վէրքերով։ Մեռնող սպաներուն կիները լալահառաչ հոն կը դիմեն, բայց հրամատարը հազիւ քիչ մը մանրամասնութիւն կըրնայ տալ անոնց՝ ազէտքին վրայ։ Եաքովլէվ կ'ըսէ թէ չոգենաւին կամուրջին վրայ կը գտնուէր ինք, երբ յանկարծ լսեց թեթեւ հարուածի մը ձայնը, յետոյ ինքզինքը գտաւ ջուրին խորը, մէջտեղը այն կտորուանքներուն որոնք կարկուտի պէս կը տեղային իր վրայ։ Լաւ լուղորդ մը ըլլալով և վարժութիւն ունենալով ամէն առտու պաղ ջուրի լոգանք ընել, ջուրին երեսը ելաւ բաւական քանակութեամբ պայթուցիկ նիւթերէ թունաւորուած ջուր խմելէ ետք։ Կը լսէր նաւազներուն ձայնը որոնք կը պոռային «ահա նաւապետը, ազատեցէք զայն»։ Յետոյ մարած էր։ Բանչորս ժամ անընդհատ խելակորոյս վիճակի մէջ էր։ Ամբողջ մարմինը կը դողար։

Երբ իրեն հարցուեցաւ թէ ուր կը գտնուէր Մաքարով ազէտքին ատեն, Նաւապետը ըսաւ։

—Կամրջակին վրայ էր, և կը պտտէր ուրիշ ծովակալի մը հետ։ Պայթիւնին ատեն, հանեց իր վերարկուն և պատրաստուեցաւ ծովը նետուիլ, սակայն միեւնոյն վայրկեանին սպանուեցաւ առաջատներուն անկումին հետ։

Մաքարով ծովակալը մերժած էր սպաներուն մաքրել նաւահանգիստին անցքը ընդծովեայ ականներէն, կարծելով որ, սպաներուն վկայութեանց հակառակ, անկարելի էր Ճաքոնցիներուն դիւերանց նաւահանգիստը մտնել իրենց Թորփիլանաւերով։ Որովհետեւ Մաքարով չափազանց ջղուտ էր, սպաները չէին համարձակած դիմադրել։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՕԱՐԹՍԹԱ ԵՒ ՔԱՔՈՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ՀԱՐՈՒՆՑԻՔ ԱՌԱՋ ԿԸ ԽԱՂԱՆ

ՆՈՐ ԿՌԻՒՆԵՐ

ՏԱԼՆԻԻ ԳՐԱՒՈՒՄԸ

ՆՈՐ ԶՕՐՔԵՐ

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ, Մայիս 31. — (Պաշտօնական).—Ամսոյս 29ին և 30ին Ցէնկ-Հուանկ-Զէնկի շրջակայքը հանդարտութիւն կը տիրէր։

27ին, իրիկուան ժամը 10½ին, ճաքոնական հետեւակազօրաց ջոկատ մը Բուանդիանսխանէն (Եալուի հիւսիսաակողմը) առաջանալով՝ յարձակեցաւ մեր խաղախներուն վրայ, որոնք գրաւած էին դիրք մը, Շոքոյի մօտ (Բուանդիանսխանէ 15 քիլոմէթր դէպի հիւսիս, Սայմացիի ճամբուն վրայ)։ Մեր խաղախները Անժամինէ նահանջեցին, հալածուելով Ճաքոնցիներէն մինչեւ Զանլինի կիրճին արեւմտեան կողմը։ 28ի առտուն, ճաքոնական հրետանիի գունդ մը յարձակեցաւ մեր խաղախներուն վրայ, երբ ասոնք Այհոյի ձորէն կ'անցնէին։ Ճաքոնցի հետեւակազօրքը չատ նեղուեցաւ խաղախներու կրակին տակ։ Յետոյ մեր խաղախները ետ քաշուեցան կարգաւորութեամբ դէպի Սայմացի։ Թշնամին կորսնցուց երկու սպայ և 7 զինուոր։

Ամսոյս 30ին Ճաքոնցիք առաջացան դէպի Սայմացի։ Ինքէուի, Քայչուի և Սիօ-Հէյէնի մօտ հանդարտութիւն կը տիրէ։

Ամսոյս 30ին ճակատամարտ մը տեղի ունեցաւ ռուս զինուորներու և ճաքոնական ջոկատի մը միջեւ, Վանֆուանի մօտ։ Խաղախները գրեթէ ամբողջութեամբ փճացուցին ճաքոնական հեծելազօրքերը, բայց ստիպուեցան ետ նահանջել թշնամի խորտընկէցներուն կրակին տակ։ Ճաքոնցիք մեծ կորուստ ունեցան այս ճակատամարտին մէջ։ Մեր կորուստները նշուած չեն։ Բայց ունեցանք 1 սպայ և 21 զինուոր վիրաւորեալ։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ.—Ռուս հեռագրական գործակալութիւնը, Քինչէուի գրաւման վրայ խօսելով, կ'ըսէ թէ Քինչէուի հարաւային կողմի դիրքը՝ առանց նաւատորմին զգնութեան՝ պաշտպանելու անկարելիութիւնը նկատելով, այդ դիրքը պարզ պաշտպանողական հանգամանք մը ունէր և 1900ին Չինացիներէն առնուած թնդանօթներով զինուած էր, քիչ ռազմամթերքով։

—Զօր. Ռուրօքաթքին կը հեռագրէ թէ 150 հոգիէ բաղկացեալ ճաքոնական հեծելազօրաց ջոկատ մը ամսոյս 27ին մօտեցաւ Վաֆանդիանի կայարանին հարաւ արեւելեան կողմը, մինչեւ 8 քիլոմէթր հեռու, բայց արագաբար հեռացաւ տեսնելով ռուս սահմանապահները։ Զօր. Ռուրօքաթքին այսօր տեղեկագիր մը ստացաւ, որ Ռուսնիտիսի-Սիանէ ճաքոնական զօրաց յառաջխաղացութիւնը կը ծանուցանէ (Եալուի հիւսիսային կողմը 35 քիլոմէթր հեռու դէպի Սաիմացի, 30 քիլոմէթր հեռու Մոդիէն կիրճին արեւելեան կողմը, Ցէնկ-Հուանկ-Զէնկէ Լիաօ-Եանկ տանող մեծ ճամբուն վրայ)։ Տեղեկագիրը կը յարէ թէ այս զօրքերուն թիւը յայտնի չէ։

ԹՈՒՐԻՈ.—Ռիւթէր այսօրուան թիւով կը ծանուցանէ թէ Ռուսերը աճապարանքով պարպեցին Տալնին, քաղաքը քանդելու փորձ փորձելէ ետքը։ Ճաքոնական պահակախումբերը լուր կուտան թէ 100է աւելի տուներ, ինչպէս նաեւ զօրանոցները, մթերանոցները, երկաթուղիի և հեռագրական գրասենեակները վնասուած գտնուած են։ 200 վագոն, տակաւին լաւ վիճակի մէջ, ձեռք անցուած են։ Ռուսերը քանդած են մեծ քարափը, և նաւահանգստին մուտքը փակած են չոգենաւեր խրեցնելով։ Ընդհանրապէս կը կարծուի թէ Զօր. Օքուի բանակը անմիջապէս գրաւած է Տալնին։

—Զօր. Օքու կը տեղեկագրէ թէ Ճաքոնցիք Մայիս 30ին Բ. օր գրաւեցին Տալնին։ Նաւահանգստին ապարանները և ամբարտակները, բացի մէկէն, անվնաս գտնուեցան, ինչպէս նաեւ զօրանոցները, հեռագրատունը և կայարանը։ Աւազաններուն մուտքին վրայ փոքր չոգենաւեր խրած են։

ԼՈՆՏՈՆ.—Շանկայէ կը հեռագրուի Մորնինկ Բօսքի թէ ճաքոնական բազմաթիւ փոխադրանաւեր զօրք ցամաք կը հանեն Քորէայի հիւսիսարեւելեան եզերքին վրայ։

ԼՈՆՏՈՆ.—Թոքիոյէ քաշուած հեռագիրի մը մէջ, որ Նունշանի բլուրներուն վրայ ճակատամարտին մէջ Ճաքոնցիներուն և Ռուսերուն կրած կորուստներուն վրայ կը խօսի, ըսուած է թէ Ճաքոնցիներուն գրաւած ռուսական թնդանօթներուն թիւը 20էն աւելի է։

ԹՈՒՐԻՈ.—Տէյլի Թէլէկրաֆ կը ծանուցանէ թէ Նունշանի ճակատամարտին վրայ Զօր. Օքուի տեղեկագիրը կ'ըսէ. — Ցարձակումը սկսաւ Մայիս 26ի առտուն։ Կէս գիշերին, Քինչէու քաղաքը առնուած էր։ Քիչ ետքը յարձակումն սկսաւ Նունշանի բլուրներուն դէմ, Մայիս 26ի առտուն, Ռուսերուն յամառ դիմադրութեան և ճաքոնական հրետանիներուն ռազմամթերքի պակասութեան պատճառաւ, մեր կացութիւնը վտանգաւոր կը դառնար, երբ ճաքոնական մարտանաւերը, Քինչէուի ծոցէն, ճաքոնական բանակին գործողութեան օգնելով, վերսկսան ռումբ տեղալ Ռուսաց ձախ կողմին վրայ։ Զօրաբաժինը այն ատեն ինքն ալ յարձակեցաւ Ռուսաց այդ կողմին վրայ և ջլատելեցան յարձակմամբ առնել բլուրը։ Ճաքոնական Ա. և Բ. զօրաբաժինները գիրկընդխառն կռուելով թշնամին հետ, ռուսական միւս դիրքերը գրաւեցին, վանելով թշնամին որ խուճապով նահանջեց։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ.— Պատերազմական վիճակին համապատասխան միօրինակութիւն մը ներմուծելու համար Պալթիկի նաւատորմին մէջ, Քրոնշդատի նաւահանգստին հրամանատարը Պալթիկի նաւատորմին և նաւահանգիստներուն ընդհ. հրամանատար անուանուեցաւ, այսպէս ստանձնելով Ռէվալի, Զվէպորկի և Լիպաւի նաւահանգիստներուն, ինչպէս նաեւ Պալթիկ ծովու ռուսական բոլոր նաւային ոյժերուն հրամանատարութիւնը։

ԹՈՒՐԻՈ.— Ծովակալ Թոկօ երէկ Բորթ Արթուր ղրկեց 4 թնդանօթակիր 2 թորփիլանաւ և 2 թորփիլանաւ, որոնք ծովեզերեայ մարտկոցներուն բուռն կրակին հակառակ կրցին ստուգել թէ Ռուսերը ելեկտրական լոյսի նոր կայան մը հաստատած են Լիաօ-դիչանի հրուանդանին երկու նոր ամրոցներէն մէկուն վրայ։ Ռուսական ռումբ մը թնդանօթակիրներէն մէկուն հանդիպելով, ենթասպայ մը սպաննուեցաւ, նաւազ մը վիրաւորուեցաւ և թնդանօթ մը վնասուեցաւ։

ԼՈՆՏՈՆ. — Բորթ Արթուրի պաշարումը եւրոպական յունիսին պիտի սկսի։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ. — Ռուսական տեղեկագրերը մայիս 26ի և 27ի ճակատամարտներուն մէջ Ճաքոնցիներուն կորուստները իբր 10,000 հոգի կը հաշուեն, որոնց մէջ բազմաթիւ սպաներ կան։

ԼՈՆՏՈՆ. — Կարգ մը լրագիրներ հեռագիր մը կը հրատարակեն ծանուցանող թէ օգնական զօրագունդ մը Բորթ Արթուրի վրայ կը քալէ։ Տէյլի Մէյլի խօսքին նայելով, Զօր. Քէլլէր, 50,000 հոգիէ բաղկացած բանակի մը գլուխը անցած, պիտի ջանայ Ռուրօքաթքինի և Օքու զօրավարներու բանակներուն հաղորդակցութիւնները կտրել։

ԲԵԹԵՐՍՊՈՒՐԿ. — Երկրորդ նաւաբաժինը որ յունիսի վերջը պիտի մեկնի Ծ. Արեւելք 45 մարտանաւերէ պիտի բաղկանայ։

ԹՈՐԻՆՕ. — Իտալական արտաքին գործոց նախկին նախարար Պառոն Պլան մեռաւ։

[Մ. Պլան Սավոյայի հին մէկ ընտանիքին կը պատկանէր։ Միջոց մը Պոլսոյ իտալական դեսպանութիւնը վարած էր որմէ ետք եղած էր Իտալիոյ արտաքին գործոց նախարար. — Ծ. Ռ.]

ՐԻՇԹԱ. — Աւստրեան պատուիրակութիւնը ընդունեց պատերազմական ելմտացոյցը ինչպէս նաեւ բանակին համար խնդրուած 88 միլիոնի արտասովոր վարկը։

— Պատերազմական ելմտացոյցի վիճաբանութեան պահուն պատերազմական նախարարը Նորէն յայտարարեց Աւստրեան Պատուիրակութեան նստին մէջ թէ արտասովոր վարկերու միակ նպատակն է վերակազմել բանակին հրետանիները և այժմու մարտանաւերուն տեղ նորեր դնել։ Կառավարութիւնը ջանաց անհրաժեշտ պէտքերը միայն գոհացնել, բայց ոչ մէկ պատերազմական նախարար կրնայ ըսել թէ նոր պահանջ չպիտի ըլլայ մօտաւոր ժամանակի մէջ։

ՀՌՈՄ. — Կը ծանուցուի թէ յառաջիկայ հինգշաբթի օր, իր ծննդեան տարեդարձին առթիւ, Պիոս Պապը յայտարարութիւն մը պիտի ընէ ֆրանսական կառավարութեան և Վատիկանի միջեւ ծագած վէճին նկատմամբ։

ՄԱՏՐԻՏ. — Ամերիկեան նաւաբաժինէն յածանաւ մը այսօր Թանժէ հասաւ, Մ. Բէրտիքարիսի ազատումը պահանջելու համար։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԽԱՒՆ ԺՈՂՈՎԸ գումարուեցաւ երէկ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Ներկայ էին Տ. Գրիգորիս, Տ. Վահրամ ու Տ. Գաբրիէլ Սրբազանները և Տ. Կարապետ Սեթեան ու Տ. Յովհաննէս Շահպազեան Ա. քհնները. իսկ Բաղ. Ժողովէն միայն Տիգրան էֆ. Տէր Ներսէսեան։ Խաւն Ժողովը լիագումար նիստ չունենալով՝ Երուսաղէմի խնդիրը ուրիշ նիստի վերապահեց, ինչպէս նաեւ Երուսաղէմի Ս. Պատրիարքին Ապրիլ 29 թուակիր մէկ գրութիւնը։ Ժողովը միայն օրակարգին խնդիրներուն վրայ խորհրդակցութիւն կատարեց։

ՍՂԵՐԴԻ Բաղ. Ժողովի անդամներէն երեքը հրաժարած ըլլալով՝ և անոնց հրաժարականը Գաւառ. վարչութենէն ընդունուած ըլլալով, անոնց տեղ հետեւեալները ընտրուած են։ Տեարք Յակոբ Փանոսեան, Յակոբ Գէորգեան և Յակոբ Պասմաճեան էֆֆէնտիները։

ՎԱՆԱՑ Երամեան վարժարանին յոբելեանին հանդէսը յետաձգուած էր յառաջիկայ տարուան։ Այս անգամ Վանայ պաշտ. տեղապահ Տ. Սահակ եպս. և տեղւոյն Բաղ. Ժողովը գրով մը Պատրիարքարանի բացատրած են յետաձգման պարագաները, որոնք լոկ նիւթական են։ Այս առթիւ նոյն վարժարանին ի նպաստ Պոլսոյ մէջ կատարուելիք նուիրահաւաքութեան համար յանձնաժողով կը կազմուի որ նոյն նպաստի գործը յառաջ պիտի տանի մայրաքաղաքիս մէջ։

ՏՆՏԵՍ. Խորհրդը երէկ չգումարուեցաւ իր անդամներուն բացակայութեան պատճառաւ։ Միայն Շիրինեան և Քիւրքճիխանլեան էֆէնտիները եկած ըլլալով զբաղեցան կարգ մը հաշուական խնդիրներով։

ՊԷՊԷՐԻ գերմանական Որբանոցին անուէն Մ. Ռուցլէր գրով մը հրաւիրած է Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտնուիլ՝ Որբանոցին տարեկան հարցաքննութիւններուն՝ որոնք տեղի պիտի ունենան առաջիկայ հինգշաբթի օր։

Ս. Պատրիարք Հօր կողմէն ներկայ պիտի գտնուի Տ. Գրիգորիս արք. Յովհաննէսեան։

ԽՆՈՒՍԻ առաջ. փոխանորդ Տ. Մեսրուժան վրդ. վիճակին կրթ. և եկեղց. գործերուն վրայ տեղեկութիւններ տալով, տեղւոյն Ս. Գէորգեան վարժարանին մասին Պատրիարքարանի հոգածութիւնը խնդրած է։

Տ. ԱՂԱՆ ՎՐԴ. Համամճեան որ Տարսոն կը գտնուի, մասնաւոր հեռագիր մը ուղղելով թէ՝ Ս. Պատրիարքին և թէ՝ Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոսին, խնդրած է որ ներքին գաւառներու մէջ իրեն հովուական պաշտօն մը տրուի։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Պատ. Փոխանորդ Տ. Գէորգ եպիսկ. Երէցեան՝ ընկերակցութեամբ Տ. Եղնիկ վրդ. Պապաեանի երէկ առտու Բերա Բալաս օթէլը երթալով այցելութիւն տուաւ Հապէշաս-

կան պատուիրակութեան պետ Մաշաչիա զօրավարին, որ սիրալիր ու մեծարալից ընդունելութիւն մը ըրաւ Երէցեան Սրբազանին։ Տեսակցութիւնը տեւեց մէկ ժամ՝ ուր գլխաւորաբար խօսեցան Սրուսաղէմի կրօնային հաստատութեանց և Տ. Յարութիւն Ս. Պատրիարքին վրայ։

ԽՆՈՒՍԷՆ ԿՐ ԳՐԷՆ ՄԵԶԻ. — Խնուսի նորընտիր կառավարիչ Վսեմ. Թահիր պէյ տեղս ժամանեց ապրիլ 28ին և մեծ հանդիսաւորութեամբ ընդունուեցաւ քաղաքիս պաշտօնական անձերուն և ժողովրդեան խուռն բազմութեան մը կողմէ։

Տեղւոյս առաջն. Փոխանորդ Տ. Մեհրուժան վրդ. հետեւեալ օրը բարի գալստեան այցելութեան գնաց Վսեմութեան և ընդունուեցաւ սիրալիր կերպով։

— Թէ՛ տեղւոյս և թէ՛ շրջակայ գիւղերուն վարժարանները թիւով ինն են, որոնց մէկը աղջկանց։ Դպրոցական տարեսկզբին փակուած են Հարամիկ և Բաղքիդ գիւղերուն վարժարանները, նիւթական անձկութեան պատճառաւ։

Դարաչօպանի Ս. Ղեւոնդեան վարժարանը (90 աշակերտ), բացուած 1899 հոկտ. 22ին, տնօրինութեամբ Սանասարեան վարժարանի սաներէն Վ. էֆ. Թոգաճեանի, երկու տարի վերջ իրեն պաշտօնակից ունենալով դարձեալ Սանասարեանի սաներէն Վ. էֆ. Ծատուրեանը. ասոնցմէ առաջինը 4 տարուայ արդիւնաւոր պաշտօնավարութենէ մը ետք, Տնօրէն-ուսուցիչ կարգուեցաւ Խնուսարերդի ազգ. վարժարանին։

Խնուսի Ս. Գէորգեան վարժարանը (50 աշակերտ), ուսուցիչները՝ Սանասարեանի շրջանաւարտներէն Վ. էֆ. Թոգաճեան և Վ. էֆ. Ծատուրեան։ Աղջկանց վարժարան մըն ալ ունեցանք վերջերս, փոխանորդ Ս. Հօր ջանքերուն շնորհիւ, ուր կը յաճախեն 50ի չափ աշակերտուհիներ։ Իսկ տղայոց վարժարանին բացման առթիւ 33 օսմ. ոսկւոյ հանգանակութիւն մը եղած է։

ԵՐԶՆԿԱՑԻ երեւելիներէն Յարութիւն Արշարունի էֆ. Տէր Մելքոնեան, որ տեղւոյն նախնական դաստարանի օգնական-անդամութենէն վերջերս Ճուսայի-Պալայի (Սէլանիկ) նախնական դաստարանի անդամութեան բարձրացած էր, երէկ Բագէի շոգենաւով մայրաքաղաքս ժամանեց՝ իր նոր պաշտօնատեղին մեկնելու համար։

ԵՐԶՆԿԱՑԻ մեր գործակալն է Մեծ. Գրիգոր էֆ. Մալխասեան, որուն պէտք է դիմել բաժանորդագրութեան համար։

ՏՐԱՆ ՊԷՅ ԱԼԻՔՍԱՆԵԱՆ

Բարիզեան թերթերը արձագանքը կը բերեն մեզ նորէն այն յաջողութիւններուն զոր ունեցած է Բարիզի մէջ եւրիտասարդ Հայ թալջութակահարը՝ Տիրան պէյ Ալիքսանեան։

Լիպզը Բասոլ կը գրէ։ — Աբեմի սրահին մէջ, թալջութակահար Տիրան Ալիքսանեանի կողմէ երկուշաբթի օր արուած նուագահանդէսը փայլուն յաջողութիւն մը եղաւ այս նշանաւոր արուեստագէտին համար։ Բուռն ծափահարութեանց արժանացաւ Բամիլ Շըվիյեառի գեղեցիկ Սոնատին և Պախի կոտորներուն ի յայտ բերուիլը, որոնց մէջ Ալիքսանեան երաժշտական շատ մեծ դիւրութեամբ կեանք տուաւ երեք ձայներուն։

Փիլ Պաս կը գրէ իր կարգին։ — Երիտասարդ և սակայն անուանի թալջութակահար Տիրան Ալիքսանեան մեծ յաջողութիւն մը ունեցաւ Հոդազարդ-ճերու Սրահին մէջ տուած նուագահանդէսով։ Մասնաւոր ծափերու արժանացաւ ան Շըվիյեառի Սոնատին, Պախի երեք կտորներուն, Բամնտսի մէկ գործին և Լօքաթէլլիի Սոնատին մէջ։

ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԿԱՆԿԱՌՆԵՐԸ

Ինչպէս կանխաւ ծանուցուած էր սպառած և խնդրուած կանկառներուն թիւը 21,000ի կը հասնի, սակայն օրուան վերջնական սպառումը հետեւեալ ցանկէն իսկ կրնայ հասկցուիլ։

Էմին Էօնիւ	400
Գատրգիւղ	3700
Բերա	2600
Իւսկիւտար	2600
Գումգաբու	400
Խասգիւղ	200
Պոլսոյ կողմի ճաշարանաց	100
	10,000

Հիւանդանոցի կանկառներուն այս անգամուան պզտիկութեանը համար թէպէտեւ գանգատներ եղած են, սակայն երկու օրէ ի վեր տեղացող անձրեւները մեծապէս նպաստած են անոնց մեծնալուն և քանի մը օրէն աւելի խոշորներ հրապարակ պիտի հանուին։

ԱԶԴ

Յառաջիկայ կիրակի մայիս 23 էջմիածնայ Ս. Եղիա եկեղեցւոյ տօնախմբութեան առթիւ Ամենապատիւ Տ. Տ. Մաղաքիա Սրբազան Պատրիարք Հայրը հանդերձեալ է Ս. Պատարագ մատուցանել։ Այս առթիւ հիմնադրաց հոգւոյն համար հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի և աւանդական մատաղ պիտի բաժնուի ուխտաւորաց։ Իսկ հետեւեալ երկուշաբթի մայիս 24 ըստ վաղեմի սովորութեան գիւղիս ծերունազարդ Արժանապատիւ Տ. Գրիգորիս քահանայ Թէվէքէլեան Ս. Պատարագ պիտի մատուցանէ և մուշտակագործ հայ արհեստաւորաց հին և նոր ննջեցելոց հոգւոյն համար պաշտօն պիտի կատարէ։ Ի գիտութիւն բարեպաշտ ուխտաւորաց ծանուցանելով։

Մնամք

Ի դիմաց Թաղ. Խորհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Մ. Մ. ՆԱՐԼԵԱՆ Ս. Մ. ԱԼԵԱՆԱՔԵԱՆ

Տէր եւ Տիկին Երուանդ Տէր Անդրէասեան ursh դառն ցաւով կը ծանուցանեն մահը իրենց սիրեցեալ զաւկին

ՓՈՔՐԻԿՆ

ՊԱՐՈՅՐ ՏԷՐ ԱՆԴՐԷԱՍԵԱՆԻ

որ յանկարծական տաժանելի մահուամբ աւանդեց իր հոգին, տասնամեայ ծաղիկ հասակին մէջ, անմխիթար սուգի ենթարկելով իր ծնողքն ու պարագաները։

Յուղարկաւորութեան տխուր հանդէսը պիտի կատարուի այսօր, Հինգշաբթի, 20 Մայիս 1904, ժամը 3ին (Ը. Թ.), Իւսկիւտարի Ս. Խաչ եկեղեցիին մէջ, ուր փոխադրուած է արդէն հանգուցեալին մարմինը, եւ անտի պիտի ամփոփուի տեղւոյն Ազգ. գերեզմանատունը։

Իւսկիւտար, 20 Մայիս, 1904

Մահադդ չընդունողներէն կը խնդրուի ներկայս իբր այն ընդունիլ։

Կամաւորէն չոգենաւ կը մեկնի Իւսկիւտար ամէն կէս ժամը անգամ մը։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

1 Յունիս 1904

Ֆրանս. 3% Français)	97	65
Ռէնթի (Tab. Turcs)	362	—
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	84	25
Երկաթուղի (Lots Turcs)	122	75
Պանգ Օթթ. (Banque Ott.)	586	—
Թրանսվալ (Transvaal)	113	—

Տես Խ. ՖԷՍՃԵԱՆ դեղարանի ծանուցումը Դ. երեսը։

ՐԷՍՄԻ

ԹԷՎՃԻՀԱԹ

Պէյրութ վիլայէթի Տէֆթէրտարը-ղընա՝ Էնգարէ վիլայէթի Տէֆթէրտարը էսպագը սատտ. Էմին Ալի էֆ. հազրէթլէրի։

Գայսէրիյէ սանճաղը մուհասէպէճիլիկնէ՝ Գարահիսարը Սահիպ սանճաղը մուհասէպէճիսի սատտ. Մուհիպ պէյ թային պույրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ՕՍՄ. ՆԱԻԱՏՈՐՄԸ.—Վեհ. Սուլթանին հրամանով, Ճենովայի մէջ օսմ. պատուիրակներուն յանձնուած երկու թորփիլահալածները պիտի կոչուին Ալբակուք և Աֆիսար։ Այրակութ Պիլէճիկի Եաս-Հիսար գիւղախումբին մէկ գիւղն է։ Այս գիւղախումբը օսմ. պատմութեան մէջ մեծ դեր խաղացած է։

Ծովային նախարարութիւնը ծովային 500 քարէշներ ապսպրեց Անգլիա։

Անգլիացի ճաւազներ.—Առջի իրիկուն Իզմիր օժանդակ յածանաւով Պոլիս ժամանեցին Համիտիյէ յածանաւին և Էրթողրուլ մարտանաւին անգլիացի սպաներն ու նաւազները։ Ծովային նախարարութեան թարգման Մորիզ պէյ և քանի մը սպաներ չոգենաւ գացին և բարի գալուստ մաղթեցին։ Երկու հրամատարները Սէլիֆորտ և Բայէ, ինչպէս նաեւ 7 սպաներն ու 3 մեքենագէտները առաջնորդուեցան Պրիսթոլ օթէլը, ուր պիտի մնան կառավարութեան հաշուոյն, և 92 նաւազներն ալ տարուեցան Ծովային նախարարութեան զօրանոցը։ Նոյն օրը կէս օրին ճաշ մը տրուեցաւ նաւազներուն, որոնք երեք անգամ հուրրա գոչեցին Վեհ. Սուլթանին համար։

*** «Համիտիյէ»ի և «Էրթողրուլ»ի մէջ մէկ տարի պաշտօնավարելու համար 8 մեքենագէտներ պիտի առնուին օսմ. ծառայութեան մէջ։

*** Իզմիր չոգենաւով Պոլիս եկաւ նաև դեր-ծովակալ Հիքմէթ փաշա, որ Անգլիայէն Միտիլլի ժամանած էր Օսմ. նորաշէն մարտանաւերով։

ՀԱՊԷՇԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ. — Զօր. Մաշաչիա երէկ այցելեց Կայս. Գանձարանը, Տօլմա Պաղչէի և Պէյլէրպէյիի Կայս. Պալատները։ Կէս օրէն ետք պտոյտ մը կատարեց իր հետեւորդներուն հետ մինչեւ Վերին Վոսֆոր, Ծովային նախարարութեան «Մէսէրլիք» շոգեմակոյկով, որ իրենց տրամադրութեան տակ դրուած է։

*** Գրած էինք թէ Մենելիք Կայսր այս պատուիրակութեան հետ Աստղ եթովպական պատուանշանները դրկած էր Երուսաղէմի Հայոց Ամեն. Ս. Պատրիարքին, ինչպէս նաեւ Յունաց Պատրիարքին։ Յունարէն թերթերը կը հրատարակեն պատճէնը Մենելիքի նամակին որ կ'ընկերանար պատուանշանին։

«Առիւծ, Յուդայի ցեղին յաղթականը, Աստուծոյ ընտրեալը, Մէնէլիք Բ. արքայից արքայ եթովպիոյ.

«Ն. բարձր Ամենապատուութեան, Պատրիարք Սրբոյ քաղաքին Երուսաղէմի և համայն Պաղեստինի.

«Սրբազան Հայր,

«Աննկարագրելի ուրախութիւն ըզգացինք և փառք տուինք Տիրոջը այն սրբազան և անակնկալ հոգածութեան համար, զոր Միօնի մայր և սուրբ եկեղեցին հաճեցաւ ցոյց տալ մեզ նըկատմամբ, իր շատ հեռաւոր զաւակներուն, ղրկելով, յարգելի Հօր Տ. Մէհմէր Ֆաքատայի միջոցաւ, Ս. Փրկչի Խաչը զոր համբուրեցինք պարտական եղած ջերմեռանդութեամբ։

«Բարեբաստ ենք, Ս. Հայր, որ առիթը կը ներկայանայ այս առթիւ մեր անեղը յարգանքներուն և սիրոյն զգացումները յայտնել ձեր բարձր սրբազնութեան, մաղթելով որ Բարձրեալը երկարէ կարելի եղածին չափ ձեր կեանքը, կրօնքին օգտին համար։

«Կը խնդրենք Սիոնի Եկեղեցիին պետէն ընդունիլ մեր պատուիրակին զօր. Մաշաչիայի միջոցաւ դրկուած Աստղ եթովպական պատուանշանին Ա. կարգը, իբր մեր բարձր յարգանքին հաւաստիք։

«Դրուած Ատիս Ապապա, մեր պալատին մէջ։»

ԱՐԵՒԵԼ. ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ. — Վիեննայէն կը հեռագրեն թէ, Արեւելեան երկաթուղիներու Ընդհ. Ժողովը ընդունելով Վարչական Ժողովին առաջարկը, որոշեց հարիւրին 5 այսինքն 20 ֆրանք շահաբաժին տալ։

ԴԵՂԻ ՍԱԿԱՅՈՑ.— Դեղարաններու համար միօրինակ սակայոյց մը պատրաստած է, զոր կը քննէ այժմ Պետական Խորհուրդը։ Սակայոյցին հաճայն գիւղերը պատրաստուած դեղագիրներէն, եթէ 10 զր.էն աւելի կ'արժեն 5, իսկ անկիս վար արժողներէն ալ 2 ու կէս զրուշի յաւելուածական գումար մը պիտի գանձուի, իբր ծախք, գիւղերը դեղարաններու մէջ սպասողներու, ածուխի եւայլնի։ Իսկ առանց դեղագիրի ծախուած դեղերէն, ինչպէս «Վազելին», «բաբաթիա», «հաթէմ» եւայլն, աւելորդ դրամ չպիտի առնուի։

ՐՈՒՄԷԼԻԻ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ.— Վեհ. Սուլթանը հրամայեց մէյ մէկ ոսկի պարգեւ տալ այն զինուորներուն, որոնք Գոմանովայի կողմերը, Պայրագլը-Զիֆթլիքի արօտավայրին մէջ հաւաքուած պուլկար աւազակները ձերբակալելու ատեն մեծ քաջութիւններ գործած էին։

ՇՈՒԵՆԱՒԱՑԻՆ ԵՐԹԻԵԿ.— Ծովային Նախարար Ճէլալ փաշա որոշեց Իշխանաց կղզիներուն և Մալթէփէի միջեւ չոգենաւային ուղղակի երթեւեկ մը հաստատել։ Այս մասին համաձայնուած է նաեւ Անատոլուի երկաթուղիին հետ, որուն կառախումբերը պիտի յարմարցուին չոգենաւերուն ժամանակացոյցին հետ։

ՄԻԱՑԵԱԼ ՊԱՐՏԱԹՈՒՂԹԵՐԸ. — Բարիզի օսմ. յանձնաժողովը հեռագրեց թէ Միացեալ Պարտքին նոր պարտաթուղթերուն տպագրութիւնը բաւական առաջ գացած է։

ԻԶՄԻՐԻ Թաղապետական հիւանդանոցին կից տաղաւար մը կը շինուի վիրաբուժական գործողութեանց համար։

ԲԱՄԲԱԿԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ.—Եգիպտոսի Ներսէրէն եկած բազմաթիւ տեղեկութիւններ կ'ըսեն թէ ամէն կողմ գոնայուցիչ է բամբակի մշակութիւնը։ Այսուհանդերձ վերջերս տիրող օդին անբարենպաստութեան պատճառով, հունձքը 6 շաբաթ պիտի ուշանայ կ'ըսեն։ Յորենի հունձքը սկսած է շատ կողմեր. ասոնք շատ լաւ են Աչըմէհի կողմերը։

ՁԻԱՐՇԱՒ. — Սամսոնի առեւտրականներուն կազմակերպած ձիարշաւը տեղի ունեցաւ անցած Բ. օր։ Մրցումներուն մէջ առաջին հանդիսացած ձիերուն տէրերը ստացան մրցանակներ։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՈՃԻՐ.—Երէկ ժամը 6½ին միջոցները ոճիր մը գործուեցաւ, Գումգարու Հիսար Տիպի։ Նոյն տեղը՝ ծովեզերը, Բաշիտի սրճարանին մէջ Բիզա անուն պարսիկ մը ներքին բռնուեցաւ Իլիա անուն յոյն դատարկապորտի մը հետ։ Բիզա քաշեց դաշոյնը և հինգ հարուածներ տալով հակառակորդին զանազան կողմերուն, փախաւ։ Ռտիկանութիւնը անմիջապէս փութաց և վիրաւորը փոխադրել տուաւ ոստիկանութեան հիւանդանոցը։ Սրճարանին մէջ նախնական դարմանները տուին Տօքթ. Ճէվահիրեան և Ատիշեան էֆ.ները։ Ոճրագործը որ փախած էր, հետապնդուելով, վերջապէս օձիքը ձեռք տուաւ Սուլթան Պայազիտ։

ՄԱՑԻՍԻ ՄԷՋ ՁԻՒՆ. — Իզմիրի թերթերը կը գրեն թէ Էօսէմիլի լեռները ձիւնով ծածկուած են։

«Կարդալ Դ. Երես «Ինչոն» Ապահովագրական Ընկերութեան ազդը

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

206ՐԴ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ — 1 ՅՈՒՆԻՍ 1904

Նումէրօ	Ֆրանգ	Նումէրօ	Ֆրանգ	Նումէրօ	Ֆրանգ	Նումէրօ	Ֆրանգ
1052244	390000	1455305	1250	347363	1000	1381472	1000
165608	25000	904748	»	1395419	»	334372	»
1355031	10000	1247669	»	1446064	»	1355032	»
4902	»	490938	»	218152	»	566588	»
594652	2000	457602	»	76855	»	928110	»
495320	»	1865440	»	1057946	»	52213	»
740552	»	1557601	»	329107	»	1597309	»
1938699	»	1563956	»	1450995	»	1643733	»
1076291	»	1682489	»	1591228	»	1563957	»
471284	»	417518	1000	1405932	»	327290	»
1249167	1250	1814464	»	904747	»	1693167	»
330169	»	1052032	»	194888	»		
1923006	»	888677	»	462658	»		

800 ԱՄՕՐԹԻ ՇԱՀՈՂ ԹԻՒԵՐ

4901— 5	347361— 5	740551— 5	1136076— 80	1579786— 90
49741— 5	354186— 20	742016— 20	1152861— 5	1586631— 5
52211— 5	380356— 60	744401— 5	1160136— 40	1591226— 30
53316— 20	391631— 5	771226— 30	1174376— 80	1597306— 10
72261— 5	409281— 5	784876— 80	1182891— 5	1601041— 5
76851— 5	417516— 20	812016— 20	1196096—100	1601071— 5
84681— 5	448371— 5	834361— 5	1222996-3000	1643731— 5
107871— 5	457601— 5	836216— 20	1227571— 5	1664121— 5
109441— 5	462656— 60	836976— 80	1228356— 60	1682486— 90
117846— 50	463161— 5	888676— 80	1247666— 70	1693166— 70
133541— 5	463281— 5	904746— 50	1249166— 70	1703531— 5
138006— 10	464216— 20	926096—100	1278101— 5	1741486— 90
140746— 50	471281— 5	928106— 10	1300881— 5	1743761— 5
146746— 50	490936— 40	963151— 5	1301756— 60	1757776— 80
165606— 10	495316— 20	967891— 5	1355031— 5	1767481— 5
168566— 70	515741— 5	970746— 50	1370421— 5	1768896—900
171851— 5	521901— 5	986001— 5	1377081— 5	1771001— 5
178726— 30	534156— 60	989816— 20	1381471— 5	1785711— 5
179501— 5	539696—700	989796—800	1390691— 5	1792306— 10
194886— 90	541586— 90	990111— 5	1394086— 90	1799601— 5
201716— 20	555941— 5	994806— 10	1395416— 20	1809551— 5
203971— 5	562131— 5	1041766— 80	1405931— 5	1814461— 5
205616— 20	566581— 5	1049556— 60	1419506— 10	1822091— 5
218151— 5	580781— 5	1052031— 5	1446061— 5	1826181— 5
234116— 20	594651— 5	1052241— 5	1450991— 5	1839166— 70
245191— 5	597316— 20	1053186— 90	1455301— 5	1859166— 70
247516— 20	601796—800	1057947— 50	1455666— 70	1865436— 40
257381— 5	606261— 5	1073991— 5	1457526— 30	1867786— 90
299366— 70	620566— 70	1076291— 5	1501006— 10	1869156— 60
327286— 90	629151— 5	1083961— 5	1524376— 80	1885916— 20
329106— 10	715826— 30	1084926— 30	1540791— 5	1887171— 5
330166— 70	728526— 30	1105061— 5	1557601— 5	1923006— 10
334371— 5	736871— 5	1114681— 5	156395—8 60	1938696—700
344006— 10	740021— 5	1130546— 50	1575111— 5	1960356— 60

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութենէն կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ԲԱՐԻԶ, 1 Յունիս.— Զօր. Քուրոքաթիէնի յարձակողականի յատակագիծին համաձայն, որ կը տրամադրէ 200 հազար զինուոր, զոր Քէլլէր ալ 50,000 զինուորներով դէպ ի Լիսաթունկ կը յառաջանայ, Ճաբոնցիներուն նահանջի գիծը կտրելու և Քուրոքի և Օքու զօրավարներուն հաղորդակցութիւնները խզելու համար։

ԲԱՐԻԶ.— Լիաօ-Յանկի հարաւակողմը մղուած նոր ճակատամարտի մը միջոցին ճաբոնական զօրախումբ մը որ չրջապատուած էր Ռուսներէն բնաջինջ եղեր է. Ռուսք ունին 30 հոգի վիրաւոր ու սպանեալ։

ՎԻԵՆՆԱ.—Ռուսք գրաւեցին նաեւ Թալիէնուանը։

ԼՈՆՏՈՆ.—Ռիւթեր կ'ըսէ թէ Ռուսք Նուշնչանէ փախչելնէն ետք օրը հանած են Թա-Ֆանկ-Շանկի կայարանը և ամրացած են Նանքուանկիի մէջ։

ԼՈՆՏՈՆ.—Թոքիոյէն կը հեռագրեն Մորնինկ Բոսքի թէ հրապարակ հանուած 80 միլիոն եէնի ճաբոնական նոր փոխառութիւնը ամբողջովին ստորագրուած է ճաբոնի սեղանաւորական հաստատութեանց կողմէ։

—Ճաբոնական քանի մը մարտանաւեր նորէն ամբակոծեցին Բորթ Արթուրը և ամրոցներուն ու քաղաքին փոքր վնասներ պատճառեցին։

—Ճաբոնցիք 20,000 կը հաշուեն Բորթ Արթուր գտնուող ռուս զինուորներուն թիւը։ Լիաօթունկի թերակղզին գտնուող ճաբոնական զինուորներուն թիւը 50000 է։

—Բեթերսպուրկէն կը հեռագրեն Ռիւթէրի թէ ծովակալ Ալեքսեվ արգիլեր է լրագրական թղթակիցներուն Մանչուրիա երթալ։ Այժմ Մուքտէն գտնուող թղթակիցները չեն արտօնուած Լիաօեանկ երթալու։

* * *

ՄԱՏԸԻՏ.— Ալֆոնսօ թագաւորը մօտերս Բարիզ պիտի երթայ։

ՎԱՐՁՈՒ ՏՈՒՆ
4 ՍԵՆԵԱԿ, ԴԵԼԷՅԻԿ ԽՈՀԱՆՈՑ
ԵՒ ՊԱՐՏԷԶ
ՀԻԱՆԱԼԻ ՏԵՂԱՐԱՆ
ԲԱՆԿԱԼԻԻ ՓՈՂՈՑ
Դիմել հուչակաւոր ԲԱՌԷ վաճառատան
ՀԵՏ ՐՍԲԱ.
10—10

ՍԱՆԱՏՈՐԻ ազդը տեսէք Դ. երեսին մէջ

Երկու օրէ ի վեր գիները սկսած են բարձրանալ, և այս՝ հակառակ կարգ մը մարդոց և ազգէ խմբագրաց ոմանց կարծիքին թէ՝ ռուսական պարտութիւն մը անկում և կամ ճաբոնական պարտութիւն մը բարձրացում կ'առթէ։ Ինչպէս կը տեսնուի օրուան հեռագիրներէն, Ճաբոնները կը յաջողին, բայց գիները վրայ կը դնեն. ոչ միայն ճաբոնականներունը այլ և ուրիշ ռանդեր և նոյն իսկ ռուսականը, որ պէտք էր անկում կրէր ըստ ոմանց կարծիքին։ Բայց ինչ որ ուրիշ անգամ ալ ըսինք այս տողերուն մէջ, գիները կ'ազդուին միայն այն ժամանակ, երբ, ո՛ և է պարտութենէ կամ յաղթանակէ, հաւանական սեղանաւորական գործողութիւն մը կրնայ ծագիլ, զոր վայրկենաբար կրնան կռահել սակարանական կամ ջոջ սեղանաւորական դիւանագէտները, այսինքն փարաին դիւանագէտները։ Զէնէ անանկ, Ճաբոնին հեճուկ՝ կամ Ռուսիոյ հաճոյք պատճառելու համար սակերը սանդիմ մը անգամ չեն փոխեր իրենց գիներէն և Սակարաններու մէջ ալ ոչ իսկ մէկը մեթալիք մը անգամ կուտայ մէկ կամ միւս կողմին խաթեր համար։

Մ. ՀԱՑԿԱՁՆ

ՂԱԼԱԹԻՈՑ ՍԱԿԱՐԱՆԸ

19/1 Մայիս 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	91.06
Ամէնէն բարձր գինը	91.23
» վար գինը	91.05

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	120.3/4
Երէկուան բարձր գինը	121.3/8
» վար »	120.3/4
Ռուսական	90.80
Ճաբոնական	74.—
Քարափ	508.
Բրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա	282.—
» » » Բ	267.50
Պանք Նաս. կրէս.	431.50
Թրամվայի Բաժնեթուղթ	5.92½
Ռէնթի պարտաթուղթ Ֆրանք	365.=
Անատոլ. երկ. բաժնեթ. Ա.Ո.	11.80
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	4.60

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 զր.էն	զր. փր.
Մէճիտիյէ արծաթ	108.10
Անգլիական ոսկի	110.—
Ֆրանսական ոսկի	87.22
Քրիմից	51.05
Նոր մէթալիք	103.30
Բօլ	90.15
Ռուպլի թղթադրամ	8.64
Լոնտոն 3 ամիս	110.32½
Բարիզ »	22.68¾

ԴԱՆԲԼ ՓՈՂՈՑԻՆ ՈՃԻՐԸ

Թարգմանեց

ԺԻՐԱՅՐ ՇԻՐԱԿԱՑԻ

ԺԶ.

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԲԱՐԻԶԻ ՄԷՋ

—Այո՛, ա՛յնքան տժգոյն, նիհար տղայ մը որ Տիկին Դուսէն թոքախտաւոր կարծեց զայն։

—Ըսին ձեզի թէ ի՞նչպէս հագուած էր։

—Շատ ողորմելի կերպով հագուած է եղեր։ Կապոյտ կտաւէ տաբատ մը և նոյն գոյն բաճկոնակ մը։

—Աղէ՛կ, պոռաց Քասդրօ։

Զեռոյ աւելցուց.—Դուսէն ամուսինները բան մը չկրնացուցին ոճիրը գործուած օրը։

—Այո՛, ժամացոյց մը։

—Ճիշտ ան է։

—Ի՞նչ։

—Ժամացոյցը արծաթէ է, այնպէս չէ՞։

—Ճիշտ, բայց ինչէ՞ գիտէք։

—Քիչ մը առաջ տեսայ ժամացոյցը, բաճկոնակը, տաբատը։

Քասդրօ մանրամասնօրէն պատմեց ինչ որ պատահած էր ոստիկանութեան Քոմիսէրին պաշտօնատան մէջ։

—Արդ, աւելցուց, խնդիրը պարզուեցաւ։ Այն պահակը որ թիւ 91 էան դանապանութիւնն քով կը գտնուէր սպանութեան միջոցին և գործն այնպէս կարգադրեց որ անոնք իրենց կռնակը բակին դարձնեն, ուրիշ մէկը չէ բայց եթէ սպանիչներուն մեղսակիցը։ Ինչպէս գուշակած էիք։ Անիկա գողցաւ ժամացոյցը որ կը գտնուէր բաճկոնակին մէջ, վասն զի այդ բաճկոնակը իրն է։ Դուսէն ամուսինները ճանչցան քիչ մը առաջ։

Միլօրտ մտածեց։

—Այո՛, մրմռաց վերջապէս, ոճրին գործադրուելէն ետք իր անհետացումը, գողցուած և բաճկոնակին մէջ գըտնուած ժամացոյցը, և նոյն իսկ ժամը, ուր իր ցնցոտիները փոխեց և հագաւ ուրիշ զգեստ մը, անճանաչելի ըլլալու համար։ Ամէն ինչ կը հաստատեն որ այս փոքրիկ թշուառականը դեր մը խաղացած է և պտոր համար գացած է Դուսէն ամուսիններուն խրիկը։

Զեռոյ աւելցուց.—Բայց հագուստին լայնութիւնն ու տարօրինակութիւնը խոշոր մէկը ցոյց պիտի տան այս սահակը, և ասիկա պատուական նշան մըն է մեր մարդոց համար, ոռնոց իմաց պիտի տաք այս իրիկուն իսկ։

Այս մարդիկը, թանկագին գործիներ, ծանօթ են Բարիզի բոլոր ոստիկաններուն և անոնց օժանդակները կ'ըլլան։ Իրենց պաշտօնն է միշտ պտըտիլ իրենց յատկացուած չրջանակին մէջ, ամէն փողոց, ամէն տուն, ամէն բնակիչ դիտել, կասկածելի վայրերը և հոն յաճախողները նշանակել և վերջապէս ոստիկաններուն տեղեկութիւն տալ այն անձերուն վրայ որոնց երեւոյթը կամ ընթացքը կասկածելի կ'երեւայ իրենց։ Այս մարդիկը, դիտելով դիտելով, ստացած են գրեթէ անվրէպ հոտառութիւն մը, և ամբոխի մը մէջ կը ճանչնան նախկին դատապարտեալները, ո՛րքան ալ ծպտուած ըլլան անոնք։—Դուսէն ամուսինները տեսնելէ առաջ, շարունակեց Միլօրտ, Պլան Մանդօ փողոցի գրաւառուները գացի։

(Շարունակելի)

"ՄԱՆԶՈՒՄԷ"Ի ԹԵՐԹՈՆԸ 93

ԵՐԿՈՒ ՕՐՈՐՈՑՆԵՐԸ

ՎԷՊ

ԸՆՏԱՆԵԿԱՆ-ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ

Հեղինակ ԷՄԻԼ ԳԻՇՊՈՒՌ — Թարգմանիչ ԳԷՈՐԳ ՍԻՄՔԷՆԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՊԷՍՊԷՍԸ

Կը յիշէր իր գեղջկական փոքրիկ տունը, Ժուառի այն խաղաղ անկիւնը, ուր իր աղջիկութեան առաջին երազները հիւսած էր, և որ ապա եղած էր իրեն համար մշտաչարչար կեանքի մը հանգիստարանը։ Իր մտքին մէջ կ'արթննար, մանաւանդ, յիշատակը ա՛յն զարհուրելի գիշերուան, երբ իր ամուսինը ուրուականի մը պէս ներս կը սպրդէր տան դռնէն, և գիրկընդխառն ոգորումէ մը ետքը, վայրագօրէն կը յափշտակէր դժբախտ մանուկը։

Եղկելի կինը, անցեալ կեանքին այս դառնութիւններովը լեցուած, կ'արտասուէր լուռ ու անմռունչ։

— Ա՛խ, կը հեծկլտար ձեռքերը գալարելով, այսչափ տառապելէ և չարչարուելէ ետքը, դեռ քաշելի՞ք ունիմ եղեր...։ Էրկնէ չինդացի, զաւկէ չինդացի։ Հիմա, սա՛ ալեւոր հասակիս մէջ ալ վայրկեան մը հանգիստ չունիմ։

Լուիզ պահ մը կեցաւ մտախոհ ու տրտում։ Յետոյ շարունակեց.

— Ինչ սեւ գիր է եղեր սա՛ ճակատիս գիրը, Տէ՛ր Աստուած...։ Զաւա՛կ ունենալ, և անոր փառքը չվայելել։ Աչքերուդ առջեւ տեսնել մէկը, որ իր հօրը և մօրը պարծանքը և ուրախութիւնը պիտի ըլլար, և սակայն անոր օրինաւոր իրաւունքները կը յափշտակէ ուրիշ մը, որ քու զաւա՛կդ է...։ Ա՜հ, չա՛տ դառն բաներ են ասոնք, և հրաշք է, եթէ դեռ չեմ խենթեցած...։ Բայց ինչ իրաւունք ունիմ գանգատելու։ Այս դժբախտութեանց միակ պատճառը ես եմ։ Իմ դատապարտելի լռութիւնս մինչեւ հիմակ անթիւ չարիքներու դուռ բացաւ, ու դեռ կը սպասեմ...։

Տարաբախտ մայրը ցաւագին ակնարկ մը ձգեց Բիէռի դալկոտ դէմքին վրայ, և թարթիչներուն ծայրէն երկու կաթիլ արցունք ինկաւ ձեռքերուն վրայ։ Յետոյ յանկարծ ոտքի ելաւ, անկողնին քով գնաց յուշիկ և քանի մը վայրկեանի չափ դիտելէ ետքը զայն կաթոգին համբոյրով մը օծեց անոր խարտեաղ գլուխը, ուրկէ բարութիւն և ազնուութիւն կը ճառագայթէր։

Բայց Լուիզ հագիւ շրթունքը հեռացուցած էր անոր ճակտէն, երբ հրիտասարդը անակնկալ ոստումով մը ցցուեցաւ, ձեռքը ճակտին տարաւ քանի մը անգամ, և զարմացական ակնարկ մը ածեց իր շուրջը։ Ապա ինքզինքը մօրէ մերկ և վերմակներու մէջ փաթթուած տեսնելով.

— Բայց ո՞ւր եմ ես, գոչեց թրթռուն ձայնով մը, ինչո՞ւ մերկացուցեր են զիս...։

Հէք երիտասարդը նորէն ակնարկ մը ձգեց իր շուրջը, և ձեռքերովը իր մարմինին զանազան մասերը զննեց, ապահով ըլլալու համար թէ մղձաւանջի մը ենթակայ չէր։ Այդ պահուն նշմարեց Նաեւ Լուիզը, որ իրեն կը նայէր արտասուաթոր աչքերով։

Բիէռ քիչ մը աւելի շակուեցաւ անկողնին վրայ, և խիստ մեղմ ձայնով մը.

— Ո՞վ է քու, տիկի՛ն, հարցուց։

— Օտար մը չեմ, զաւա՛կս, պատասխանեց Լուիզ խանդակաթ գորովով մը, ձեր վրայ հսկելու համար հոս կը գտնուիմ։

— Բայց ես ձեզ չեմ ճանչնար և չեմ գիտեր թէ ինչո՞ւ հոս բերած են զիս։

— Դուք զիս չէք ճանչնար, բայց պէտք է գիտնաք թէ վաղեմի ծանօթի մը չափ ձեզ սիրող սիրտ մը կայ ձեր մօտ։

— Կը հաւատամ ձեր խօսքերուն, տիկին, արդէն ձեր դէմքը ցոյց կուտայ թէ օրշափ ազնիւ հոգի մը կը կրէք դուք։

— Շնորհակալ եմ ձեր զգացումներէն, բայց նախ ըսէք թէ կրնա՞ք քիչ մը ամփոփել ձեր յիշողութիւնը։

— Կատարելապէս, տիկին։ Թէեւ մարմնոյս վրայ ծանր թուլութիւն մը և յոգնութիւն մը կը զգամ դեռ, բայց միտքս ամփոփ է։

— Այդ պարագային մէջ պիտի կրնաք անշուշտ միտք բերել այն եզերքական անցքը, որուն զոհ եղաք այս գիշեր։

— Այո՛, այո՛, միտքս է, երկու հոգի վրաս յարձակեցան յանկարծ և զիս գետը նետեցին։

— Գիտէ՞ք սակայն թէ որոնք էին այդ գարշելի ճիւաղները։

— Չեմ գիտեր, տիկին, կ'երեւի թէ թշնամիներ ունիմ, որոնք մահու չափ կ'ատեն զիս։

— Այո՛, թշնամիներ ունիք, բայց անոնք խստիւ պիտի պատժուին։ Ապահով եղէք։

— Ըսել է դուք կը ճանչնաք զիրենք։

— Սա՛նկ մը...։

— Բայց ինչ գէշութիւն ըրած եմ ես իրենց, Աստուած իմ, ինչո՞ւ այդ մարդիկ կ'ուզեն մեռցնել զիս։

— Ատոնք անշուշտ երեւան պիտի ելլեն մօտ օրէն։ Հիմակ ամէն բանէ առաջ ձեր առողջութիւնը պէտք է, տղա՛ս։

— Ձեր մայրական գորովը խորապէս կը յուզէ զիս, տիկին։ Կը փափաքիմ գիտնալ նաեւ թէ ո՛վ ազատեց զիս ստոյգ մահէ մը։

— Երկու քաջարի ձկնորսներ, որոնք նոյն պահուն կամուրջին տակ կը դրտնուէին։

— Դո՞ւք ալ հոն էիք, երբ ձկնորսները հանեցին զիս։

— Հապա՛...։

— Բայց չէիք գիտեր անշուշտ թէ ի՛նչ անցած էր անկէ առաջ։

— Գիտէի, տղա՛ս, ամէն բան գիտէի, սակայն այն ատեն միայն կրցի վրայ հասնիլ, երբ երկու չարագործները գործադրած էին արդէն իրենց վատ նպատակը։ Անմիջապէս օգնութեան մարդ կանչեցի, բայց փողոցները ամայացած էին անձրեւին պատճառաւ և ձայնիս արձագանգը միայն պատասխանեց իմ կրկնակի կոչերուս։

— Ըսել է որ առանց զիս ճանչնալու ուզեցիք փրկել իմ կեանքս։

— Արկածեալին օգնել մարդուս պարտականութիւնը չէ՞, տղա՛ս։ Ասկէ զատ, ես կը ճանչնայի արդէն ձեզ։

Բիէռ զարմացման շարժում մը ըրաւ, բայց ձայն չհանեց։ Լուիզ հետզհետէ աւելի ոգեւորուելով,

— Այո՛, կը ճանչնայի ձեզ, շարունակեց, և եթէ քանի մը վայրկեան ևս սպասէիք Լիւսրոդներու ապարանքին առջեւ, այս ահեղի վտանգէն զերծ պիտի մնայիք ապահովաբար։

— Ա՜հ, հառաչեց երիտասարդը զարմացումէ զարմացում գլորելով, դուք ամէն մարդասանութիւն գիտէք, դուք ամէն բան տեսեր էք օձին գործունէութեան առաջ։

(Շարունակելի)

ՁԱՓԹԱՔԱՆՔ
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄՈՄԵՐՈՒ
ՊԷՐՊԷՐԵԱՆ ԵՒ ԳԱԳՄԱՁԵԱՆ
ՆԱԽԿԻՆ Վ. ԱՃԱՌԱՆՈՒՆ
Մ. ՀԻՍԷՑԻՆՃԵԱՆ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Կ. Պոլիս Սուլթան Համամ, թիւ 7
ճիւղ Սրճկեր վաճառատան դիմաց

Համբաւաւոր եղած այս վաճառատունը, որ 20 տարիներէ ի վեր մեծ համբաւ չհասած է հարսանեկան մոմերու, մերտուքեան հագուստներու, կանանց և օրիորդաց գլխարկաշինութիւններու մէջ, այս անգամ աւելի ընդարձակելով իր գործառնութիւնները, վերոյիշեալ վաճառատունը փոխադրուած է։

Այս առթիւ բոլորովին տարբեր դիւրութեամբ և գիներու տարօրինակ ամենաքանչելի զարդարուած մոմեր որ միշտ պատրաստ կը գտնուի 30, 40 զոյգէ աւելի, զանազան կառնիներու և ձեւերու տակ։ Ուստի միշտ օգտուելու համար գիներու ահագին տարբերութենէն, նախ դիմեցէք վերոյիշեալ վաճառատունը, ուրկէ չափազանց գոհունակութեամբ դուրս պիտի ելնէք։ Մի՛ խաբուիք, ուրիշ տեղ ճիշդ չունի և բուն իսկ հեղինակին դիմեցէք։

Կը գտնուին ամէն տեսակ լէմոնի ծաղիկներ, մետաքս երիզ, կրլանտ քօղք, ձեռնոց, ծաղկաստուկ, արծաթապատ ափսէ եւն. եւն։

Մկրտութեան հագուստներու ճոխ տեսակներ կը գտնուին սիւզէնիի, պրոտէյի, մետաքս օշմանի, սաթէն լիւքսի և լիւիզինի վրայ ծաղրանուած խիստ ժան գիներով։

Կանանց գլխարկաշինութեան մէջ եւս Պոլսոյ կողմը միայն մէկ հատիկ ըլլալով, այս ճիւղին մղում տալու համար ամէն ջանք և գոհողութիւն ի գործ դրած է շնորհիւ իր առաջնակարգ մոտիսթներուն և Բարիզի ամէնէն ընտիր գործարաններէն բերել տուած վերջին նորաձեւ ապրանաց ճոխութեան և ազնուութեան։

Ուստի կ'արժէ անգամ մը այցելել նախ վերոյիշեալ վաճառատունը որ մեծ դիւրութիւն մը ըսել է Պոլսոյ կողմը իգական սեռին համար։ Կը մրցի Բերայի էն առաջնակարգ վաճառատուններու հետ, կը փափագի խիստ ժան ծախելով յաճախորդ շահիլ։ Կը գտնուին նաև փեռուրներ, էքրէթ թաւիշ, վուալէթներ, նաև մանչ աղջկոց բազմատեսակ գլխարկներ։

Պատրաստ կը գտնուին դարձեալ ծանր տեսակ խարճեր, կարնիթուրներու, թանթելայ և քօրսէլաներու մեծ հաւաքածոյ, բոնժէ, թաֆթայ, մսուլին տը սուա, սաթէն լիպէրթին, լիւզին, քռէպի անկլէ, ֆիչու, կանտ Պրոսէ, օրիորդաց օժիտի համար ձերմակեղէնք, քրսէք անուշահոտ նիւթեր, ձեռագործի վերաբերեալ ամէն տեսակ նիւթեր, սալօնների համար ծանր տեսակ ծաղկեայ էթաժէրներ, մեծ թաւիշէ տերեւներ (սագիներ, կողուներ)։ Ուստի փութացէք դիմելու սոյն հաղուագիւտ վաճառատունը։

Capsules de Santal
Salolé [Colol]
Ա. ԳՕԼՕԼԵԱՆԻ
ՍԱՆԹԱԼ ՍԱԼՕԼԷԻ ԳԱԲՍԻԼ

Հին և նոր ջերմամիզութիւն (կութ միլիթէռ) միզանցքի եղեռնայ, միզամանի բորբոքում, կը բուժուին միմիայն Ա. Գօլօլեանի պատրաստած Սանթալ Սալոլէի գաբսիլներով, զայս հաստատելու համար կը բաւէ տուփ մը միայն գործածել։

Գինն է 12 դահեկան

Capsules de Goudron au
Baume de Tolu [Colol]
Ա. ԳՕԼՕԼԵԱՆԻ ԽԱՑԾԱՆՈՎ ԹՕԼԻԻ
ՊԱԼԱՍԱՆԻ ԳԱԲՍԻԼ

Հին և նոր (Պրոնչիթ), շնչարգելութիւն (ասթմա), էնֆիլիէնձա, հարբուխ և առ հասարակ կուրծքի ամէն հիւանդութիւն կը բուժուին Ա. Գօլօլեանի պատրաստած խայծդանախառն Թօլիւի պալասանի գաբսիլներով։

Գինն է 5 դահեկան

Pilules Afiyette
ԴԵՂԱՀԱՏ ԱՖԻՅԷԹ

Մշտատեւ պնդութիւն, գծուարամարսութիւն գլխու ցաւ, ախորժակի նուազումն, տեռատեսութիւն (մայասրլ) մաղձ (սաֆրա) ընդհանրապէս պնդութենէ նեղուողներուն ախտանշաններն են, այս տեսակ հիւանդութիւնները կանխելու համար կը բաւէ Ա. Գօլօլեանի պատրաստած Աֆիյէթ դեղահատները գործածել։

Տուփն է 5 դահեկան

Վերոյիշեալ դեղօրէից ընդհանուր վաճառատեղին է, Կ. Պոլիս, Պաղչէ Դարբ, շաքարավաճառ Հաճի Պէքիրի դէմ ծխավաճառ և մսավաճառի խանութներուն վրայի յարկը Ա. Գօլօլեանի Օսմանեան դեղօրէից պատրաստութեանց ընդհանուր մթերանոցը, թիւ 19։

10—3

ՏՕՔԹ. ԹԻՒՐԱՊ

Ամրան եղանակին առթիւ ըստ առաջնոյն հիւանդ կ'ընդունի,

Երկուշաբթի և հինգշաբթի օրերը ժամը 4էն 9 (Ք. Թ.), Բերա, Մեծ Բարմագ-Դարբ, Միսք փողոց թիւ 6.

Իսկ միւս օրերն ալ Մեծ Կղզի, իր բնակարանը դիմող բոլոր հիւանդները։

24—11

Տէր եւ Տնօրէն
ՅՈՎՀԱՆՆԷՍ Տ. ԳԱԼՍԻԼԻՐԵԱՆ

Ը՞ԹԹՆԹՕՆ
ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸԼԷԷՆՏ՝ ԻԶՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷՍԻԻՍ ԴԸԼԸՆՄԸՇ
Մէրճզի իսարհսի — Բարիզտէ, Վանտօմ մէյտանընտա 9 նիւմէրօլը
տայիրէի խուսուսիյէրինտէ

ՀԱՅԻՒ ՇԻՒՊԷՍԻ
Մէրմայէ վէ իհթիեաթ 120,000,000 ֆր.
1902ին մագպուզաթը 24,000,000 »
Էօտէնէն զիյան 274,000,000 »
Սիկուրթալը խանէլէրին գէյմէթի 21½ միլիառ

1828 L'UNION DE PARIS

ԷՕՄԻՒՐ ՇԻՒՊԷՍԻ
Մէրմայէ վէ իհթիեաթ 161,000,000 ֆր.
1902 մագպուզաթը 13,000,000 »
Էօտէնէն զիյան 129,000,000 »
Սիկուրթալը էօմիւր 272,000,000 »

ՊՈՒՇԻՐԲԷԹ կաեէթ միւսաթա չէրուիթ իլէ Թիւրքիատա սիկուրթա գայտ իտէր
ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիւպէսի =սախ միւխթէլիֆ սուրէթատէ վէ խուսուսի էհվէն ֆիյաթլարլա էօմիւր սիկուրթա իտէր։
ՇԻՐԲԷԹԻՆ ՊԱՆԴԱՍԸ «Օսմանլը Պանքասը» տրր. Թիւրքիա վէ մէմալիքը Շարգիյէ իչիւն միւտիրիյէթը ումումիյէ = Աթամպոլատա, Սուլթան Համամտնտա, Բաթրրճը Օղլու Բաստը
Միւտիրի ումումիսի — ՍԻՄՕՆ ԲԱՑՍԷՐԼԵԱՆ
Միւտիր մուավինի — ՄԻՀՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍՍԵԱՆ
Ղալաթատա այրուճա պիր Շիւպէսի օլտուղը կիպի՝ մէմալիքը Մարուսէնին հէր թարաֆընտա տաիր խուսուսի ժամանալարը վար տրր։

ՈՒԼՍԱԳԸՐՆ
ԲԱՐԼԱՄԷՆԹՕՆԸՆ ԳԱՐՍԸՐ ՄԱՍՍՈՒՍԸՇԱԼԱ ՔՕՐՕՆԹՕ ՎԷ ԼՕՆՏԱՏԱ
1851ՇԷ ԹԷՍԻՍՍ ՕԼՈՒՆՄԸՇ
ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՖԱՆԿԻԼԻՋ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ

Թազմին օլունան զիյանլարրն մէճմուի	ֆնկ. լիրա 6,000,000
Մէվճուտ ազչէ վէ հասըլաթը սէնէվիյէ	» » 1,250,000
Քէռամիլէն թէէսիյէ օլունմուշ սէրմայէ	» » 410,000

Թուրքիա չիւպէսինին միւտիրի ումումիսի. ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱՆԱՆՏՈՒ
Իթթանպոլ, Սուլթան Համամ, Գալաթրրճը օղլու Խան Ն՝ 43։

Թաղրալարտա իշկիւզար վէ միւթէպէր ռէյնթէլէր արանըլմագտա տրր
ԻԹԹԱՐ — Շէհրիմիզնի էն մասարաֆ Ֆրանսըզ վէ Ալման գումանիալարընա սէրմայէսի հասըլաթընա նիսպէթէն 100 % օլտուղը հալէ Ռէսիթբընի 125 % տրր։ Իշթէ ասլ հագիգաթ Ռէսիթբընն բրազիլէրինէ թէֆէվվիւգ էթմէյէ էն պէսիյէ թէէմինաթ տրր։

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԺ
Պոլիս, Պանչէ Դարբ, Պին Պիր Զէտիթի դիմաց
ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը գտնուի Սկիւտար, Իսկէլէսի, Տողրամաճը փողոց իր բնակարանը։ Ամէն օր 5—11 դիմել Պոլիս, Պանչէ Դարբ, Պին-Պիր-Զէչիտին դիմաց։
Կիրակի օրերը ժամադրութեամբ

ՀԱԼԻՍ ՖՐԱՆՍԸԶ ԹՈՒԹԳԱԼ
ՏԷԲՕՍԸ
ԹՕՓՏԱՆ ՎԷ ԲԷՐԷԲԷՆՏԷ
ՂԱՅԹԷ ԷՎՎԷՆ ՖԻՅԱԹԼԱ
Մահմուտ Բաշա, Զուհանը խան
ՍՏԱՄՊՈԼ
15—4

Պատիւ ունիմ ծանուցանել արգոյ հասարակութեան թէ,
ՕՄԵՂԱ
գրպանի ժամացոյցներուն մթերանոցը կը գտնուի իմ վաճառատանս մէջ ուր ոսկիէ, արծաթէ, նիօլէ, պողպատէ և նիքէլէ առարկաներու ճոխ պէսպիսութիւն մը ալ կայ։
Վաճառատուն՝ ԷՄ. Ժ. ՄԷՐՃԱՆՕՖ
8—3 Պոլիս

ԳԵՂԱՐԱՆ
ԽԱՉԻԿ ՖԷՍՃԵԱՆ
261 Մահմուտ Փաշա Պազի, աղբիւրին կից 261

Սոյն բազմամեայ դեղարանը, այս անգամ նոր կազմակերպութիւն մը ստացած ըլլալով, Խաչիկ Ֆէսճեանի կողմանէ, քիչ ատենուան մէջ պատիւը ունեցաւ գնահատուիլ յարգոյ հասարակութենէն, որմէ քաջալերուելով այս անգամ պէտքը կը զգայ իրեն ուղղութիւնը և նպատակը ներկայացնել հանրութեան։
ՆՊԱՏԱԿ.— Գոհ ձգել իր յաճախորդները՝ դեղերու թարմութեամբ, դեղագրերու արագ և ճշգապահ պատրաստութեամբ, գներու չափաւորութեամբ և արուեստին խղճամիտ գործադրութեամբ։
ՈՒՂՂՈՒԹԻՒՆ.— Մաքրութիւն, ապանեխման գրութիւն և պարկեշտութիւն դեղարանին սկզբունք եղած են։
Բանակցած է Եւրոպական տան մը հետ՝ ամէն շաբթու պատուաստի թարմ թիւպեր բերել տալու։

* * *

Ամէն օր Դեղարան յաճախող Հայ և օտարազգի բժիշկներէն յիշենք մասնաւորապէս հանրածանօթ Բժիշկ ԱԼԼԱՀՎԵՐԴԻ էֆ.՝ որ ամէն Գշ. Երկ. և Շբ. օրերը ժամը 8—11 իրեն դիմող հիւանդները կը դարմանէ իրեն ծանօթ փորձառութեամբ և մասնագիտութեամբ, դեղարանին մասնաւոր դարմանարանը։
Ասատուրեանց Վառանցեանց էֆ. Թաղեան եւս ամէն առաւօտ մինչեւ ժամը 5 սոյն Դեղարանը կը գտնուի և ակայի հիւանդութիւնները կը դարմանէ, պատրաստելով նաև արհեստական նուրբ ակռաներ։
ԴԵՂԱՐԱՆԸ ՈՒՆԻ ՆԱԵԻ ԳԻՇԵՐԱՑԻՆ ՍՊԱՍ



ՍԱՆԱԿՕՐ
"SANAKOR"
Bréveté S. G. D. G.

«Sanakor» foruսն իր հանճարեղ և պարզ չինութեամբ վայելուչ և ճկուն կ'ընէ մէջքը, առանց թոքերը կամ ուրիշ կենսական գործարաններ ճնշելու։ Այս նոր foruսն կը լայնցնէ իրանը, կ'երկարէ մէջքը, կը ծածկէ որովայնը և կնոջ կուտայ ուղիղ դիրք մը, առանց պէտք ըլլալու որ կապերը պնդուին։ «Sanakor» ծայրայեղ վայելչութեան կը միացնէ անբաղդատելի հանգստութիւնը, ա՛յնքան կատարեալ կերպով որ իսանդավառուցեամբ ընդունուած է որքան ազնուական տիկիններէ, այնքան փափկակազմ անձերէ որոնք նախապէս կը գործածէին առողջապահական ըսուած քօրսէները։ «Sanakor» մենաշնորհ եղած է Ֆրանսայի, Անգլիոյ, Մ. Նահանգաց, Գերմանիոյ և Պելժիոյ մէջ։
Կեդրոնատեղի
Հուչակաւոր ԲԱՌԷ վաճառատունը
Բերա թիւ 262
48—3

ՆՇԱՆ ՉԱՄԻՉԵԱՆ
ՄԱՆԱԳԷՏ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄՈՄԵՐՈՒ
ԵՒ
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՒ

Կ'ուզէ՞ք հարսնիքներնուդ փայլը աւելցնել, գեղատեսիլ «էֆէ» մը տալ մոմերուն, դիմեցէք ՆՇԱՆ ՉԱՄԻՉԵԱՆ՝ վաճառատունը, ուր բացի պատրաստ գտնուած մոմերէ զատ զարդարուին նաև մեծ խնամով վերջին նորաձեւութեամբ ճաշակաւոր մոմեր, օնմրցելի ժան գիներով։ Կը գտնուին նոխ հոն հարսի կիսլանտա, քողք, քողքի սնտուկ, զարդարուած կողով, ծաղիկ, փեռուր, եւն. եւն. եւն.։
Փութացէ՛ք, հարսնիքի Տէրեր, այցելել անգամ մը Նշան Չամիչեանի հարսանեկան մոմերու ճոխ վաճառատունը, ուր ոչ միայն ձեր ճաշակը, այլ նաև ձեր քսակն ալ գոհացում պիտի գտնէ։

ՍԽԱԼ ՏԵՂ ՉԵՐԹԱՔ
ՆՇԱՆ ՉԱՄԻՉԵԱՆ
Կ. Պոլիս, Բամանբօ խանի տակ, թիւ 86

ՈՍԿԻ ՄԻՏԱԼ, ՓԱՐԻԶ 1900

ԱՐԵՒԵԼԵԱՆ-ՔԱՐՄԷԼ ԸՆԿ.
ԱՆԱՌԱՏ ԳԻՆԻՆԵՐ ԵՒ ՔՕՆԵԱՔՆԵՐ
ՌԻՇՕՆ-ԼԸ-ՍԻՕՆԻ (Պաղեստին) մեծ մառանցներէն
ԱՄԷՆ ՏԵՂ ԿԸ ԾԱԽՍԻ. — ԳՐԱՍԵՆԵԱԿ ԵՒ ՄԹԵՐԱՆՈՑ
Ղալաթիոյ Քարափը, Սիրէ Ֆրանսէզ, թիւ 145—147

Բարիզի բժշկ. կաճառին բրօֆէսէօր Ժ. ԲՈՒՇԷԻ
Պոռտոյի գիտական կաճառէն Բրօֆ. ԿԱՅՕՆԻ
Համպուրկի քաղաքապետութեան քիմիագէտ Ս. Է. ՆՕՔԻ և այլ նշանաւոր գիտուններու վկայութեամբ,
ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԵՆ
ԲՆԱԿԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ԵՒ ԴԱՐՄԱՆՈՂ
ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ
ՎԱՃԱՌԱՆԻՇԻՆ

ՎԱՃԱՌԱՆԻՇ